

Гурман Ширин

7562

Ширин Гурман

Ширин

165

Г. Ширин

1919

Հրատարակողից « ԿԻՒԿԻԱ », Գրասան թիւ 2

Printed in Turkey



Handwritten signature in red ink, enclosed in a double-lined oval.

2017

ԱՐԻԻՆԻ ԶՈՐԸ

ԿԻՒԿԵԱՆ ԿԵԱՆՔԷ

20 ԴԱՆԵԿԱՆ

120



ՏԳԱԳՐՈՒԹԻՒՆ

|| ՎԱԳՒԵԱԿ Ս, ԲԻԻՐԱՏ

25

891.99 ՍՄԱԾՏ ԲԻՐԸՏ

Բ-75

*Youssef M...*

*Youssef M...*

ԱՐԻՒՆԻ ՉՈՐԸ



Printed in Turkey

Վ Ի Պ Ա Կ  
Կ Ի Լ Ի Կ Ե Ա Ն Կ Ե Ա Ն Բ Ե



Տպ. ՎԱՂԻՆԱԿ Ս. ԲԻՐԸՏ  
Կ. ՊՈԼԻՍ  
1919

9842

53941-ահ

# ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

## ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուրգրեւն (Բանաստեղծութիւններ) յէկ պրակ  
Աւարայրի արձիւր կամ Վարդանանի Ողբեր-  
գուծիւն

Վեպարատու Հեռուր Կենսագրական

Ջերուցի վարդապետ >

Տէմիր Մուշու >

Տիգրան Նեղաբ Կենսագրական՝ Աղեքսանդրիոյ  
«Փիւնիկ»-ին յէջ

Սարինի համբուն վրայ Յուստեսր Կ. Եղիկեա-  
նի (Աշոտ)

Բանեւ Բանե Պատմ. վէպ 5 Հատոր

Նբլթրգէ Սատուն > > 5 >

Եննտունգեց > > 6 >

Ջերուցի վրէժը > > 4 >

Ագասուքեան համար > > 2 (Կիսաւարտ)

Վերջին բերդը > > Կիլիկիան կեանքէ

Դիակագպուսները > >


Դեպի Նբլթրգ > >

Ուլնիա կամ Ջէյրուն Ուսումնասիրութ. Ձէյ-  
թունի գաւառաբարբառին

Աւեսարան Ձէյթունի բարբառով

Հայկ. Ընդի. Պատմութիւն Աւանդական և  
քննական (Թերթ)

Արեւելեան ինդիոս եւ Հայկ. Հարց (Մամուլի  
տակ)



165-2015

1384 / 18/165  
39

12003

2

1882

Printed In Turkey

## ԹԻՆՈՒԹԻՐ

Փիւնիկ 1899 Գահերէ (14 Թիւ)

— 1901-1903 Աղեքսանդրիա (3 տարի)

Նոր Օր 1900 (Նորօրեայ)

ԴաղաՎար 1909 օրաթերթ, Կ. Պոլիս (42 Թիւ)

## ԱՆՏԻՊՆԵՐ

1 Գերբուսներ

2. Լեռնականի մը Յուստեսր

3. Հէնրիաս Վոլթերի (Իրաւա Տայկ, չափով)

4. Լեռնի կոյսը (Թերաւարտ)

## ԳՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԶԻՈՒԳԻՐՆԵՐ

Կիլիկիա. Իր անցեալը, Ներկան, Ապագան.  
(ընդարձակ դործ 1500 էջերով)

Նգիպատեայք Գաղութիւն պատմութիւնը

Հայկ. ընդի. պատմութ. Երուսաղիմի յիշուց

Խուժանի կուռքը, վէպ ազգ. կեանքէ

Նսրեր. Ողբ. Ռասնի (Տայկ, չափով)



# Կ Ա Ր Մ Ի Ր Խ Ա Չ Ի Ն

Գողգոթայի կուշտէն գրցուած, սանգակի  
Անա'րց գործի, ուր զանուեցաւ Երկինի  
Անդրակիկը, Անախա'յր, Մարդ-Աստուած,  
Որուն կարիչ-կարիչ աշխեր բափուած՝  
Սպասինում տուաւ, կ'ընեն հիւանդին,  
Դեռին փոկից, կտե'ց ղընկերը բակին:

Բանի՛ դար է, սանարևերուն ձակասը  
Ի՛շ շողաս դուն ու կը բազմիս զագարը  
Էմբերներուն, որոնց ներխւ տու ակրիւ  
Բանակները պաշտողներուց ցայց ու ճիւ  
Կանարները զուսցուցին սողմոսով  
Սեղաններդ ալ ծածկած՝ ոսկի բուպատով:

Ա՛յ հերիք է, զմերկերեւոյ իջի՛ր վար.  
Դիակներու դա՛ջը փութա սրտովար.  
Ազուաներու մագիչներեն յրգրտուող  
Դակներու վրայ ըստփակի՛ր ցօղի՛ ցօղ.  
Մ'հ, աշխի հասերուն վրայ վիրաւուր  
Կուտողներուն հասի՛ր, ուժ տու ու կեանք նոր:

Դընա՛. Կարսի՛ր Խայ, աշխնով մղիլըսուած  
Մայր երկրէն յա՛ր բեր մեզի՛. ո՞ղջ է Աստուած:  
Թե՛կ ինչդուեցաւ հեղեղէն Հայ Արիւնի.—  
Երեւնալու երես երբիք թե՛ ունի,  
Կառչի՛ կողին, ակզալ մըն ալ խաչուի՛ թող  
Հայուն համար, ա՛յնպէս կանգնեմք իր կորող:

ՍՄԲԱՍ ԲԻԻՐԱՍ

2՝ Փետրուար 1906  
Աղեքսանդրիա

# ՍՄԲԱՍ ԲԻԻՐԱՍ

## Ա Ր Ի Ի Ն Ի Ձ Ո Ր Ը

Ա.

### ԱՐԻԻՆԻ ՁՈՐԻՆ ՄԷՋԷՆ

— Ո՞վ ես դուն, ըսէ՛ ինձի, ո՞վ ես դուն,  
ո՞ւրդէ կուգաս:

— Բարի՛ ծերուկ, ճամբաս մի՛ կտրեր, կ'ա-  
ճապարեմ, մի՛ հարցումք բռնեք զես:

Բայց, զաւա՛կս, կը պազատէր դողդոջուն  
Ճայնով մը ծերունի պահապանը, որ Ձորին ե-  
զերքը յանկարծ հանդիպեցաւ այդ անձանօթ  
ձիււորին, եւ ձիւն սանձէն կը բռնէր ու կ'ար-  
գելէր անցքը:

— Մի՛ արգելեր զիս, կ'ըսեմ քեզի, ծերո՞ւկ,  
յարեց ձիււորը սպառնական շեշտով մը:

— Մի՛ բարկանար, զաւա՛կս, մի՛ լաւա-  
նար, կը կրկնէր Ձորին պահապանը, դորովոտ  
դէմքով մը, գիտե՞ս, ո՞ւր կը գտնուես:

— Ո՞ւր կը գտնուիմ, հարցո՞ւց ձիււորը զար-  
մացած ու դայրագին:

— Արեւնի Ձո՛րը, Արեւնի Ձո՛րը...:

Այս իստակցութիւնը կը դառնար երկտա-

սարդ ձիաւորին ու Չորին ծերուկ պահապանին միջեւ:

Կէս գիշեր էր:

Ձիաւորը հազիւ քսան տարու, գեղանի, սեւ ընթուի, խոշոր աչքերով ու բարձր հասակով երիտասարդ մըն էր, քաջավարժ ձի հեծնող մը, որ հեռաւոր վայրերէ կուգար. ո՞վ գիտէ, քանի՛ օրեր ու գիշերներ ճամբորդելէ յողնած, պարտասած:

Ծերունի պահապանին ողորիչ ու համոզիկը խօսքերուն վրայ՝ ձիաւորը վար իջաւ ձիէն ու ծերուկին սկսաւ հետեւիլ:

Գարնանասկիզբի հեղեղները կը մռնչէին, կատաղի հովեր կ'ոռնային Չորին վրայ, որուն մէկ անկիւնը մարմրուն լոյս մը կը պլպլար, միակ աչքը՝ կոյր մթուժեան մէջ,

Խրճիթ մըն էր, Չորին պահապանին խրճիթը: Ճամբան, գեռ խրճիթը չհասած, պահապանը խղելով լըռութիւնը, դարձաւ անծանօթ ձիաւորին, որ իր քովէն կը քալէր, միշտ ձիուն սանձէն բռնած:

— Զաւա՛կս, ըսաւ, դուն մուրբեր ես, առանց գիտնալու ինկար հոս, Արիւնի Չո՛րը, աշիծեա՛լ Չոր:

— Ինչո՞ւ Արիւնի Չոր կը կոչուի, հարցուց ձիաւորը:

— Հո՛ս գործուեցաւ ոճիրը, հո՛ս, ա՛յս Չորին մէջ, պատասխանեց պահապանը:

Ու խորունկ հառաչանք մը փրթաւ կուրծքէն: Արիւնի Չորին մէջէն կը քալէին, յառելով

հեռուէն պլպլացող կարմիր լոյսին, որ կը դառնար դողալ:

Հեղեղը կը դուար անոնց ոտքերուն տակ ու քամիները կ'ոռնային անոնց գլխուն վերեւ:

Իրենց քովէն, շատ մօտէն կը լսուէր գիշերային թռչուններուն անցքի շշնչիւնը. մինչդեռ, աւելի հեռուէն կը հասնէր անոնց ականջին սովահար դայլի մը ոռնումը կամ շնագայլի մը կաղկանձումը:

— Ի՞նչ ոճիր, հարցուց ձիաւորը:

— Չիմացա՞ր, զաւա՛կս, չլսեցի՞ր, կրկնեց ծերունին, գլխի նշանակալից երերունով մը:

Եւ դարձեալ ա՛խ մը քաշեց,

— Բայց ի՞նչ ոճիր է գործուեր:

— Հո՛ս, ա՛յս Չորին մէջ սպաննուեցաւ, շարունակեց պահապանը նոյն թօնով:

— Ո՞վ սպաննուեցաւ:

— . . .

Ծերունին ա՛լ չէր կրնար շարունակել, ամբողջ մարմնովը կը դողար, մինչդեռ անծանօթ ձիաւորը կը կրօնցնէր համբերութիւնը եւ կը փափագէր շուտով թափանցել սոսկալի դաղտնիքին, որ ծերուկին լեղուին ծայրէն կը կախուէր:

Ու պլպլացող լոյսը կը մօտենար հետզհետէ, կամ աւելի ձիշտը, մեր երկու խօսակիցները կը մօտենային խրճիթին, որ ձորին միւս ծայրն էր.

— Կ՛աղաչե՛մ, բարի՛ ծերունի, կը պաղատէր երիտասարդ անծանօթ ձիաւորը, ո՞վ սպաննուեցաւ, չըսե՞ս:

— Ի՞նչպէս ըսեմ, ի՞նչպէս արտասանեմ ա-

նո՞ւնը, պաշտելի՛ անունը:

— Ո՞վ է, կ'աղաչեմ, ըսէ՛ ինձի, ո՞վ է որ սպաննուեցաւ հոս:

— Սպարապե՛տը, յարեց ծերունին դողդոջուն ձայնով մը, Հայոց Մեծ Սպարապե՛տը...:

Ձիաւորը ցնցուեցաւ, յանկարծ կանգ առաւ ու ծերունիին թեւէն բռնած, սպառնական շեշտով մը.

— Ի՞նչ ըսիք, սպարապե՞տը, հարցուց:

— Այո՛, այո՛, զաւա՛կս, սպարապե՛տը, մեր սպարապետը սպաննուեցաւ:

— Ո՞րը, ո՞ր սպարապետը. հարցուց տեղաւորին:

— Հեթո՛ւմ...:

Վերջին վանկը պահապանին շրթունքէն հագիւ թէ դուրս ելած, ձիաւորին ձեռքին մէջէն վար սահեցաւ սանձը:

Ձիաւորը նուազած ինկաւ գետին ու սկսաւ գալարուիլ գոժկան պահապանին ոտքերուն տակ:

Խաւարչուտ երկինքը կը ձեղքէին փայլակներ, որոնք թլփայտող ու մռայլ ամպերուն քօղքին մէջէն մերթ երեւցող լուսնի լոյսին խառնուած, աղօտակի կը լուսաւորէին տեսարանը:

Ձին կը իրխնջար ու անհանդարտ շարժումներով գետինը կը ծեծէր ոտքերովը, մինչ ծերուկ պահապանը, շուարած, մէկ կողմէ կը ջանար ձին դստել, պինդ մը սանձը բռնած, միւս կողմէ կբսպսէր որ սթափէր ձիաւորը:

Առանց սանձը ձեռքէն ձգելու, անշարժ գետին տարածուած երիտասարդին վրայ ծռած, կ'աշխատէր ուշքի բերելու:

— Չաւա՛կս, զաւա՛կս, կը մոռնջէր հայրական գողտր ու դողդոջուն ձայնով մը:

Ձիաւորը քանի մը վայրկեան այնպէս նուազած վիճակի մէջ մնաց, յետոյ, քիչ մը սթափած, շուրջը նայեցաւ, տեսաւ ծերունին, որ ձիուն սանձը բռնած, միեւնոյն ժամանակ իրեն վրայ գլխահակ կը հսկէր:

— Ոտքի ելի՛ր, զաւա՛կս, ըսաւ ծերունին:

Ու վերստին սկսան քալել, անձայն անշոտկ: Ձիաւորը հաղիւ սթափած, ինքզինք տախաւին տկար կըզգար, ծունկերը կը կթոտէին ու մարմինը կը դսղար, այնքան ցնցուած էր անոր ետև թիւնը:

Իսկ պահապանը կըզգուշանար, ա՛լ բերանը չէր բանար, վախնալով որ ցաւալի միջադէպը չերկրորդուէր:

Քանի մը քայլ կ'առաջանային եւ յետոյ քիչ մը կանդ կ'առնէին, ա՛յսպէս կ'ուզէր ձիաւորը, որ քանի մը բոպէի մէջ կորսնցուցած էր իր առողջութիւնը, իր երիտասարդական կորովը, եւ հաղիւ իւրտող, երբացող դիակի մը պէս, դժուարաւ տեղէն կը շարժէր:

Վերջապէս հասան խրճիթին առջեւ:

Ծերունին անմիջապէս ձին խրճիթին քովի ախոռը տարաւ ու կապեց մուտրին առջեւ. յետոյ, եկաւ առաւ իր հիւրը, առաջնորդեց իր բնակարանը:

Պահապանը հոն առանձին չէր, ընտանիքի հայր էր անի. ունէր բարի կին մը, որուն հետ կը կենակցէր աւելի քան քառասուն տարիներէ ի վեր, հայր էր տասը զաւակներու, վեց մանչ ու չորս աղջիկներու, որոնք ամէնքը մէկ յարկի տակ կը պառկէին նոյն պահուն, խորունկ քունի մէջ ինկած:

Խիճիթին պահապան շունը, խարտեաշ դամբու մը, դուռին առջեւ շղթայակապ, անքուն կը հսկէր: Երբէք չի հաչից, հեռուէն տեսած էր արդէն իր տէրը, որ հիւր մը կը բերէր անտարակոյս:

Կէս դիշերուան առաջին պահը նոր սկսած էր, անուշ քունի պահը: Բովանդակ ընտանիքը կը քնանար, միայն ընտանիքին հայրը, ծերունի Զարմայրը կը հսկէր:

Անծանօթ ձիաւորը դեռ բոլորովին չէր դուտած ինքզինք, սրահապանին յայտնած սոսկալի իրականութեան հաւտալ չէր համարձակեր, եւ սակայն հոգին կը չարչարուէր:

ձարձատուն ու կարմրած կոճղին դիմացը նստած, կը դիտէր բարի ծերուկին պայծառ դէմքը, մինչ այս վերջինը հանգստաւէտ անկողին մը կը խորհէր պատրաստել իր նորեկ հիւրին:

Սակայն հիւրը հեռի էր հանգստանալ փափագելէ. անի կը տանջուէր մտասեւեռումով մը. պահապանին շրթունքէն փակած վերջին երկականկ բառը, յատուկ անունը, որ իրեն համար պաշտելի անուն մըն էր, թերեւս ամէնէն

պաշտելին երկրագունդին վրայ ապրող էակներէն, շանթահարած էր իր էութիւնը:

Սակայն ո՞վ էր այդ անծանօթը, ի՞նչ գործ ունէր այդ կողմերը, ո՞ր կէ կուգար, ո՞ւր կ'երթար...:

Այդ մասին ոչինչ գիտէր պահապանը:

Անկողինը պատրաստելէ յետոյ, քունի հրակիրեց հիւրը:

Սակայն հիւրը քուն չուներ, չէր կրնար քնանալ, չէր փափագեր հանգստանալ, այն գիշերը պիտի լուսցնէր, այդպէս որոշած ու վրձուած էր:

— Գիշերը շատ առաջացած է, ըսաւ բարի ծերունին, զաւա'կս, քիչ մը քնացի'ր, հանգչէ'ս:

— Քունս չի' տանիր, ո'վ բարի ծերունի, յարեց անծանօթը, մանաւանդ ձեր հաղորդած լուրը կը փափագիմ ստուգել:

— Ա՞յր լուրը, հարցուց պահապանը:

— Արիւնի Զորին ոճի'րը, շարունակեց անծանօթը, ո՞վ սոյննուկեցաւ կ'ըսէիք:

— Մեր Սպարապետը, մեր սիրելի Սպարապետը, կրկնեց պահապանը:

— Ե՞րբ գործուկեցաւ ոճի'րը. հարցուց անծանօթը, բուռն ձիգով մը զսպելով իր յուզումը:

— Հաղիւ կայ կէս ամիս, պատասխանեց միւս միտ ծերունին:

— Ինդրի'մ, բարի ծերունի, շարունակեցէ'ք, մանրամասնօրէն պատմեցէք դէպքը, յարեց անծանօթը պաղատազին դէմքով մը:

— Բայց ինչո՞ւ այսքան հետաքրքրութիւն,

դիտել տուաւ յանկարծ ծերունին, դուռն ո՞վ ես, նախ պատմէ՛ ինծի թէ ո՞վ ես դուռն, ինչո՞ւ կը յուզուիս, ինչո՞ւ յանկարծ նուազեցար ինկար, երբ ստարապետին անունը տուի...:

Անծանօթը լուռ, կ'որոճար, կը շուարէր թէ ինչ պիտի պատասխանէր, որովհետեւ չէր ուզեր յայտնել պահագանին իր ինքնութիւնը. կը կը խորհէր թէ՛ ժամանակը դեռ չէր հասած ինքզինքը յայտնելու. կը յուսար ամէն գաղտնիք կորզել պարզիտ պահագանին բերնէն, սակայն միւս կողմէ կըզգուշանար արթնցնելու անոր կասկածները: Վերջապէս շփոթած ու շրւարած, կը տատանէր:

— Բայց ըսէ՛ ինծի, ո՞վ ես դուռն, կրկնեց պահագանը, այս անգամ աւելի հրամայական շեշտով մը:

— Պիտի ըսե՛մ, պիտի ըսե՛մ, բարի՛ ծեր, յարեց անծանօթը, մի՛ կասկածիր անձիս մասին, ձեզի եւ այս վայրերուն անծանօթ մը չեմ ես, քանի՛ քանի անդամներ անցած եմ ձիովս այս ձորէն, երբ Արիւնի Ձոր չէր կոչուեր տակաւին. եթէ կոչում ընէք ձեր յիշողութեան, առանց դժուարութեան պիտի ճանչնաք զիս, ձեր խօսակցը...:

Ձորին ալեւոր պահագանը զո՛ւր կը քրքրէր իր յիշատակները, չէր կրնար երբէք յիշել ոեւէ անձ մը, որ գոնէ հեռաւոր նմանութիւն մը ունեցած ըլլար իր խօսակցին հետ:

— Սիրելի՛ զաւակս, սկսաւ աղաչել ծերունին, մի՛ տունջեր դիս, շուտով ըսէ՛, ո՞վ ես դուռն,

եւ չեմ կրնաք յիշել, մէկ ստքս գերեզմանը, յիշողութեանս ճրագը մարմրուն, հազիւ կրնամ յիշել մէկ օր առաջ պատահած դէպք մը, ի՞նչ պէս կ'ուզես որ մոռցած չըլլամ քեզ, եթէ նոյն իսկ հազար անգամ այցելած ըլլաս խոնարհ խըրճիթիս, կ'աղաչեմ, որդեա՛կ, պատմէ՛ ինծի, ո՞վ ես դուռն, ալ հերիք է, յայտնէ՛ ինքնութիւնդ:

Անծանօթը կը յամառէր, ծերունին կը յամառէր ու գիշերը կ'առաջանար, եւ սակայն ոչ մէկը, ո՛չ միւսը կը յաղթուէին քուռէն, երկուքն ալ քով քովի նստած, կրակին դիմացը, իրարմէ կ'աշխատէին կորզել իրարու դաղտնիքը: Վերջապէս, անծանօթին համբերութիւնը հատած, վերստին փորձեց խօսեցնել ծերունիը.

— Բարի՛ ծեր, ըսաւ քնքոյշ ձայնով մը, որուն մէջ տառապող հոգի մը կը թրթռար, պատմեցէ՛ք, պատմեցէ՛ք, շարունակեցէ՛ք ձեր պատմութիւնը:

— Ինչպէ՞ս շարունակեմ, զաւա՛կս, առարկեց ծերունին, երբ չեմ գիտեր թէ որո՛ւ կը պատմիմ:

— Զիս վաղը պիտի ճանչնաք, բարի՛ ծեր յարեց անծանօթը, երբ անցնի գիշերը, երբ փախչի խաւարը, երբ ծագի Արեւը, երբ երկիւրը լուսաւորուի, այն ատեն պիտի պարզուի նաեւ ի՛մ ալ գաղտնիքս. այո՛, հիմա ձեզի համար անծանօթ մըն եմ, բայց մէկ քանի ժամէն, բայց վաղը պիտի մերկանամ, պիտի յայտնեմ ամէն բան. միայն, բարի եղէ՛ք, շարունակեցէ՛ք սկսուած պատմութիւնը:

Ծերունին տեղի տուաւ վերջապէս, անծանօթին ա՛յնքան յուզիչ ու խորհրդաւոր արտա-  
յայտութիւնէն ետք ու շարունակեց.

— Կէս ամիս կայ որ գործուեցաւ ոճիւրը,  
եւ . . .

— Այո՛, ոճի՛ւրը, կրկնեց անծանօթը. յետո՞յ:

— Եւ այդ սեւ օրէն ի վեր մեր ձորը կոչ-  
ուեցաւ Արեւնի ջոր:

— Սպարապե՞տը, ընդ-միջեց անծանօթը, ի՞նչ  
կը կոչուէր սպարապետը:

— Չեմ գիտեր, գաւախս, Հայոց սպարապե-  
տին անունը չե՞ս գիտեր, քանի՞ սպարապետ  
ունինք:

Անծանօթը բոլոր մարմնովը կը սարսուար,  
պահ մը վրջաց այդ չարաշուք ընդ-միջումին  
համար, չէր ուզեր սկանջովը լսել սպարապետին  
անունը, բայց, միւս կողմէ, կ'ուզէր ստուգել  
տխուր էրոզութիւնը:

Ուստի նոյնը կրկնելով.

— Բարի՛ ծեր, ըսաւ, ի՞նչ կը կոչուէր սպա-  
րապետը.

— Զաւա՛կս, պատասխանեց ծերունին, մէ՛կ  
անգամ ըսի, զղջացի, հիմա կ'ուզես որ վերստի՞ն  
ըսեմ:

— Այո՛, այո՛, հեկեկաց անծանօթը:

— Հեթում սպարապե՛տը, շարունակեց պա-  
հապանը. ա՛խ, գաւա՛կս, մի՛ կրկնել տար ինծի  
սիրտս արդէն վերքո՛տ է. . .

Ու ծերունին սկսաւ հեծկտալ, մինչ անծա-  
նօթը, երկու ձեռքերուն մէջ առած իր սպիտակ

ձաւատը, կրակին դիմացը նստած նոյնպէս ան-  
շարժ, անշուկ, խորատուգուած՝ ո՛վ գիտէ ի՞նչ  
ստակալի վիճերու մէջ, կը գալարուէր:

Յետոյ, ելաւ տեղէն յանկարծ, եւ դառնալով  
պահապանին.

— Ի՛ւր է անկողինս, ըսաւ ողորմուկ ձայ-  
նով մը, երերալով ու հազիւ հազ ոտքի վրայ  
կենալով:

Ծերունին վայրկեանապէս զգաց անծանօթին  
կրած հոգեկան տագնապը, մօտեցաւ բռնեց թե-  
ւէն, եւ առաջնորդեց զանի իրեն համար պատ-  
րաստուած անկողինը:

Վառարանին կոճղը կամաց կամաց մոխրա-  
կոյտ մը կը դառնար ու վերջին լոյսերը կը մար-  
մըրէին:

Անծանօթը նետուեցաւ անկողին, ուր մինչեւ  
արջալոյս լացաւ անձայն, ու իր տաք արցունք-  
ներով թրջեց բարձիւրը:

Անդին, ծերունի պահապանը, գիշերային  
հանդիպումի տխուր պահէն մինչեւ այն րոպէն,  
որ անկողինը մտած էր, սկսաւ մէկեկ մէկեկ  
վերլուծել բոլոր այն հոգեկան վիճակները,  
ուրիշ յաջորդաբար անցած էր անծանօթը,  
մանաւանդ Հեթում սպարապետին սպանման  
գործը լսելէ յետոյ:

— Ի՛չ, ո՛չ, կը մրմջէր ինքնիրեն, սովորա-  
կան հիւճեցէն չէ՛ այս հիւճը, խորհրդաւոր ան-  
ծանօթ մըն է. . . :

Եւ այս խորհրդածութիւններով ու ենթադ-  
րութիւններով քունը տարած էր:

Ամբողջ խրճիթին մէջ երկու ասքեր կային միայն որ կը հսկէին, անծանօթին ասքերն էին, արցունքոտ ասքերը, որոնք ամբողջ գիշերը լացին, լացին ու լացին:

Ու երբ արշալոյսի առաջին շագերը կը սողուկէին փրճիթին ճեղքուածքներէն ներս, անծանօթը դեռ կուլար ու լուռ կը հեծէր, վախնալով արթնցնելու իր բոլորտիւրը պառկողները՝ որոնք կը խորթային տակաւին:

Սակայն ո՞վ էր այդ հէք անծանօթը, ինչու՞ կուլար...:

Ծերունի պահապանը զո՛ւր կը չարչարէր իր միտքը հազար ու մէկ ենթադրութիւններով, քանի՛ քանի անգամներ, գիշերուան ամբողջ երկարութեանը միջոցին, քունը փախած, փորձած էր իր յիշողութեան կոչումը ընելու, կարենալ գտնելու համար ձիւղորին ինքնութիւնը:

Արդեօք լրտեսի՞ մը, մատնիչի՞ մը հանդէպ կը գտնուէր, արդեօք իր խրճիթը խուզարկելու պաշտօնով կ'աշխատէր ան, այդ անծանօթը, որուն կ'ընծայէր ա՛յնքան սիրալիր աստիճակաշուքիւն մը:

Այդ տխուր օրերուն մէջ, երկրին զրեթէ ամէն կողմերը, լրտեսներու խումբեր կը թափառէին, հոն ապրող բերդատէրերուն անկախութեան վերջին մնացորդը ջնջել տալու եւ նոր, օտար բռնապետներուն տիրապետութիւնը վերջնականապէս հոն հաստատել տալու համար:

Արդեօք այս կարգի լրտեսներէ՞ն էր Արիւնի Ձորին մէջ իրեն հանդիպած այս գեղեցիկ ձիւղորը:

Սակայն, յետոյ, յանկարծ կ'անդրադառնար նոյն գիշերուան հանդիպումին, ու անոր մանրամասնութեաններուն, եւ անիրաւ կը գտնէր իր կասկածները:

— Ո՛չ, ո՛չ, այս ձիւղորը չի կրնար լրտես մը եղած ըլլալ, անկարելի՛ է ատիկա. եւ յետոյ, կը խորհրդածէր ու կը վերլուծէր ծերուակը, ինչու՞ ուրեմն նուաղէր շեթում սպարապետին սպանման բօթին առջեւ...:

Ի այդ վերջապէս հանելուկ մըն էր, առեղծուած մըն էր այդ անձը, ժամ առաջ լուծօնուէր այդ անգութ հանելուկը:

Ո՞վ էր, ո՞վ կրնար ըլլալ անի, և, կէս գիշերուաւն պահուն, այսպիսի վտանգաւոր ժամանակի մը մէջ ի՞նչպէս կը յանդգնէր անցնիլ Արիւնի Ձորին մէջէն, ուր հազիւ երկու շաբաթ կայ, սպաննուած էր Հայոց Սպարապետը, Կիլիկիոյ վերջին օրերուն վրայ ճառագայթող կեանքի վերջին յոյսը...:

Խրճիթին արեւելեան հանդիպակաց լեռներուն դադաթները կը կարմրէին նորածագ արեւի մը ճառագայթներով, որոնք, ամպոտ երկինքի մը սեւ ու թա՛նձր վարագոյրը ճեղքելով կը տարածուէին տամուկ բլուրներուն ու դաշտերուն վրայ, ուրկէ գոլորշիներ կը բարձրանային:

Քովի ախոռէն լսուեցաւ ձիւն խրինջոցը՝ Խրճիթին մարդիկը կանուխ արթնցած, դործի վրայ էին արդէն:

Իսկ անծանօթ հիւրը դեռ նոր կը փակէր քնաթուփինէ կարմրած եր արցունքոտ ասքերը:

Բ.

ՔԱՐԱՅՐԻ ՄԸ ԳԱՂՏՆԻՔԸ

Արեւը ծագած էր արդէն. խրճիթի մարդեկը վազուց արթնցած, ամէն մարդ ոտքի վրայ էր:

Բուխերիկի մուկը կեանքի վերանորոգման նշանը կուտար, կը ծաւալէր դաղջ ու տամուկ օդին մէջ ու կ'երթար խառնուել ու նոյնանալ Արիւնի Զորէն բարձրացող գոլորշիներուն, որոնք թափանցիկ ու գորշագոյն քօղ մը կը ձգէին առարկաներուն վրայ:

Զարմայրի ընտանիքին աշխատաւոր անդամները, մեծ ու սղտիկ, եռուղեռի մէջ էին. հու վիւր հօտին կը վաղէր, մշակը՝ խոտին, ժիր կինը՝ պարտէզին ածուներուն, կեանքի վերադարձնու՞մը...:

Պաւաւ մամը միայն, Զորի պահապանին կինը Զարուհի, խրճիթը կը մնար իր փոքրիկ թուռնիկներուն հետ, որոնք ուլերուն ու դառնուկներուն ետեւէն կը վազվզէին թիթեռնիկներու պէս:

Իսկ Զարմայր, գիշերային անակնկալ հանդիպումէն ի վեր ինքզինքը գրիթէ կորսնցուցած, դուր կը ջանար թափանցել անձանօթ ձիււորին դազտնիքին:

Նորածագ արեւը սակայն իր մէջ կ'արթնցնէր նոր յոյսերու բողբոջումը: Ծերունին կը յուսար իր զմայլելի միամտութեան մէջ, տակաւին կը

յուսար բան մը կորզել իր խորհրդաւոր հիւրին բերնէն:

Սակայն հիւրը, գիշերն ի բուն լացած ու հսկած, երբէք տրամագրութիւն չէր տար խօսելու. սոսկալի սփիւնքս մը: Մտածկոտ ու թաղծոտ, յաճախ ձեռքը կը տանէր իր սպիտակ ձախտին, աճապարանք մը կը տեսնուէր իր շարժումներուն մէջ:

Այս վիճակը չէր կրնար տեւել երկար. Զարմայր լռութիւնը խղից, եւ դառնալով հիւրին, որ իր քովը կը նստէր, վառարանին դիմացը.

— Զաւա՛կս, ըստ հոգածու հօր մը գուրգուրոտ դէմքովը, արդեօք ի՞նչպէս անցուցիր գիշերը:

— Ե՛ստ հանգիստ, պատասխանեց հիւրը բունի ժպիտով մը, զուարթութիւն կեղծելով եւ գգուշանալով մատնել իր հոգին խոշտանգող թախիձը:

— Բայց ի՞նչո՞ւ այդպէս տրտում կը տեսնեմ քեզ, շարունակեց ծերունին. խօսէ՛, դաւա՛կս, պատմէ՛ ինձի, ի՞նչ վիշտ ունիս, թերեւս դարմա՛ն մը գտնեմ...:

Հիւրը խորունկ ասի մը քաշեց. յետոյ, յանկարծ ոտքի ելլելով.

— Կ'աղաչե՛մ, յարգելի՛ ծերունի, ըսաւ պաղատող ձայնով մը, մի՛ նեղեր զիս, աւելի գոհ պիտի ըլլամ, եթէ ժամ առաջ հեռանա՛մ այս... վայրերէն:

Ամբողջ մարմնովը կը դողար, այդ վերջին բառերուն մէջ ամփոփուած էր բոլոր անոր հոգեկան տագնապը:

Ծերունիին կըղզար թէ դիմացինը հասարակ մահականացու մը չէր. ահաւոր, թերեւս վտանգաւոր գաղտնիք մը կը բնակէր անոր մէջ: Եւ անոր յամառ ընդդէմը՝ կը բարձրագոյնէր իր կասկածները: Բայց ինչո՞ւ չպիտի յայտնէ իր ինքնուրոյնը, կ'ըսէր ինքնիրեն, պէտք է գիտնա՛մ ես, չպիտի՛ ձգեմ անոր օձիկը, մինչեւ որ ինծի չի խոտովանի, չի պարզէ ամէն գաղտնիք: Միւս կողմէ, կը վշտակրէր, կը կարեկցէր ու կը դաշնանար վիրաւորելու անոր վրագուռ սերտը: Ուստի, աղերսարկու ձայնով մը՝

— Զաւա՛կս, ըսաւ, միթէ կը տարակուսի՞ս անկեղծութեանս ու հաւատարմութեանս վրայ:

Հիւրը խորասուզուած էր, երկու ձեռքով մերթ ընդ մերթ կը ծածկէր իր դէմքը, ուր անսովոր արտայայտութիւն մը կը տեսնուէր նոյն պահունք:

Յանկարծ մօտեցաւ Զարմայրի եւ ձեռքէն բռնելով.

— Ազնի՛ւ ծերունի, ըսաւ, ել երթա՛նք, երթա՛նք:

— Ո՞ւր...

— Ո՛ւր որ քեզ պիտի տանիմ, պատասխանեց հիւրը հրամայական շեշտով մը, երթա՛նք, ա՛՛լ չե կենանք հոս:

Ծերունիին զգաց թէ՛ զուր էր ընդդիմանալ, տղու մը պէս հնազանդեցաւ իր հիւրին, դուրս ելաւ, ձին ախուէն հանեց, սանձեց, թամբեց ու բերաւ տիրոջը քով:

— Հաղիւ՛ մէկ ժամուան ճամբայ է, ըսաւ հիւրը:

Եւ նետուեցաւ ձիուն վրայ:

Ծերունիին հետեւեցաւ անոր:

Ամբողջ ճամբուն երկայնութեան մէջ, ո՛չ մէկը բացաւ բերանը. կ'երթային լուռ, անխօս, մինչեւ որ հասան պուրակի մը ծայրը, աղբիւրի մը եզերքը, որ ժայռոտ լեռան մը կողէն կը բխէր և որուն վրայ թեթեւ շուք մը կը ձգէր հսկայ սօսի մը:

Հոն, աղբիւրին քով կանգ առին:

Երեսասարդը վար իջաւ ձիէն, քանի մը վայրկեան հանգիստ ըրին ծառին տակ. յետոյ, ձիուն սանձէն բռնած, սկսան քալել, մագլցել լեռան կողերն ի վեր:

Հինաւուրց սօսին ձախ կողմէն կը բարձրանար լեռը, աղբիւրէն քանի մը տասնեակ քայլ հեռու ապառաժներու կողքօքին վրայ լայնկէկ բացուածք մը կը նշմարուէր, վայրի խտերով, ծաղիկներով ու լեռան դժնիկներով ու բաղեղնիրով ծածկուած:

Այդ ձեղքուածքը հռչակաւոր քարայրի մը բերանն էր, մինչեւ այն վայրկեանը՝ Զարմայրի անծանօթ մնացած, Զարմայրի՛ն որ այդ վայրերու բնակիչը եւ Զորին պահապանը պիտի ըլլար...: Գարայրին գաղտնիքը ծանօթ էր մեայն անծանօթ ձիաւորին, որ յաճախ այցելու թեան կուգար հոն:

Գարայրին շուրջը սոսկալի բաներ կը սլառուըւէին:

Հովիւները, կ'ըսէին դեւղացի պառաւները, քանի՛ քանի՛ անգամներ նշմարած են կիսա-

1384  
39  
165  
2015



մերկ, երկայն սպիտակ մօրուքով, ցնցոտիներու մէջ փաթթուած մարդ մը, որ այդ քարայրէն դուրս կ'ելլէր, ընդհանրապէս կէս դեղերէ վերջ, երբ հօտերը կը պառկէին մօտակայ արօտաւայրերը, եւ երբ հովիւներու սրնազները կը լռէին: Այդ մարդը, փայտերուն վրայ կը թափառէր, լուսնի լոյսին, երբեմն կ'իջնէր լեռան ստորաք, ձեռքի փառչով աղբիւրէն ջուր կ'առնէր, յետոյ կը վերադառնար ու կը կորսուէր...  
 Ահա՛ այդ քարայրի դուռին առջև հասած էին մեր երկու ճամբորդները, երբ հիւրը դարձաւ ըսաւ Զարմայրի.

— Հոս կեցի՛ր, սպասէ, հիմա կուգամ:

Ու թուփերը ձեռքովը մէկդի ընկելով, ձեռքը ւածքէն ներս սողոսկեցաւ, անյայտացաւ: Թերուհին, ձիուն սանձէն բռնած, կըսպասէր հոն, քարայրին բերանը, ահադողի մէջ:

Ձին սկսաւ յանկարծ խրխնջալ: Քովի փայտերուն մէջէն Փշոց մը լսուեցաւ:

Զարմայր դարձուբած, աչքերը շուրջը պտտուցուց ու փայտերուն վրայ ու թուփերուն մէջ նշմարեց քարջի կտորներ, որոնց վրայէն դեռ արեւնի հոտ մը կուգար, ջախջախուած դանկեր, ոսկերտաիքներ, մարդկային կմախքներ, հոս ու հոն ցիր ու ցտն:

Սոսկուտի ձիւ մը փրցուց ծերուհին, մինչ ձեռքէն կը սահէր ձիուն սանձը:

Նոյն պահուն, քարայրին բերանը յանկարծ ցցուեցաւ սեւերու մէջ փաթթուած կին մը, եւ սկսաւ առաջանալ դէպի ծերուհին, որ կը սարսուռաբար

— Բարի՛ մարդ, ըսաւ կենը ընքոյ ճայնով մը, ետեւէս եկո՛ւր:

— Ո՛ւր, հարցուց Զարմայր դողահար:

— Ետեւէս եկո՛ւր, կ'ըսեմ, կրկնեց կենը նոյն մեղմ ու փափուկ ճայնով:

— Հապա ձի՞ն, առարկեց ծերուհին.

— Ձին հոս թո՛ղ մնայ, հող չէ, յարեց կենը, դուն ինձի հետեւէ՛:

Զարմայր հետեւեցաւ կնոջ:

Թուփերուն մէջէն սողոսկելով, երկու ըսուակները կը մտնէին քարայրին մէջ ու վաբ կ'իջնէին քարէ սանդուղէ մը:

Արեւի տկար ու հիւանդ ճառագայթները փշրանքներ հաղիւ ներս կը թափանցէին ձեռքը ւածքէն ու կէս մը կը լուսաւորէին ըստքերիկեայ ստուերներուն միայնութիւնը:

Այս քարայրը վիթխարի լեռան մը ճոցը փորուած բնութեան հրաշակերտ մըն էր, որուն սահմանուած էր նախախնամական դեք մը կատարել, կիլիկիոյ վերջին ձգնաժամային օրերուն մէջ:

Ձեղունը դողաւոր դմբէթ մը, միակտուր սպառաժէ մը կը բաղկանար. իսկ յատակը, ձըշմարիտ աւազան մը, սըբատաշ որմերէ շրջափակուած, ուր՝ տեղ տեղ խորշեր ու խռոչներ ձեւացած էին դարերէ ի վեր կաթիլթող ու այդ խաւարամած միայնութիւններու յոսէները համրող ջուրի կաթիլներէն, որոնք բնական սիւնակներ կազմած, սիւնաղարդ կաւիթի մը մանրանկարը կը պարզէին: Որմերուն երեսը

խորաններ կամարակազ սրահիկներու վրայ նա-  
յոզ, այս արդէն հռչակաւոր քարայրին կուտա-  
յին աւելի խորհրդաւոր հանդամանք մը:

Զարմայրի սիրտը կը բաբախէր ուժգին,  
քանի կ'առաջանային դէպի քարայրին խորը:  
Հէք ծերունին չէր համարձակեր ձիկ մը հա-  
նել, ա'յնքան համակուած էր վայրին ու վայր-  
կենին արհաւիրքովը:

Քողաւոր, սեւաղգեստ կինը կը քալէր՝ ա-  
ռանց կանգ առնելու, մերթ ետին դառնալով:  
Ծերունին երկիւղածօրէն կը հետեւէր կնոջ,  
իրեն համար նոր ու օտար մթնոլորտի մը մէջէն,  
ամբողջ մտածումը կառչած՝ խորհրդաւոր իրե-  
քուն ու պատկերներսն, որոնք յաջորդաբար  
կը ներկայանային իր աճաբեկ աչքերուն:

Թօսելու, այս սոսկալի դաղտնիքին թափան-  
ցելու անձկումէն կը տանջուէր, եւ սակայն,  
ինչպէ՞ս պիտի համարձակէր բանալ իր բերանը,  
կնոջ մը թով, որ անծանօթ մըն էր, եւ կու-  
զար աւելնալ առաջին անծանօթին՝ Արիւնոտ  
Չորի ձիււորին վրայ:

Քարայրին մուտք ու նամէտ անկիւններուն  
մէջ, իր անցքին վրայ, գուր կը փնտռէր դանի,  
իր ձիււոր երիտասարդը, որ դինք բերած էր  
այս չարաշուք քարայրին բերանը, եւ հեռա-  
ցած էր քովէն:

Ո՞ւր է արդեօք, ո՞ւր գնաց, ո՞ւր պահեց  
ինքզինք, կ'ըսէր ինքնիրեն, առանց սակայն  
կաբեանալ վայրկեան մը կանգ առնելու: Կը քա-  
լէք, կը քալէք իր սեւաղգեստ առաջնորդին

ետեւէն եւ քարայրին ծայրը տակաւին չէր ե-  
րեւնար:

Վերջապէս անկիւն մը հասան, ուր յանկարծ  
կանգ առաւ կինը, եւ դառնալով ետին.

— Բարի՛ մարդ, ըսաւ քնքոյշ ձայնով մը,  
քիչ մը շունչ ա'ռ, հոս սպասէ', քանի մը վայր-  
կեան ետքը պիտի դամ:

Ու հեռացաւ, աներեւոյթ՝ եղաւ:

Ծերունին կը դողար, չէր համարձակեր ե-  
րերալ տեղէն:

Յանկարծ ձիչ մը փրցուց ու քարայրին յա-  
տակին վրայ ինկաւ թաւալգոր:

Ի՞նչ պատահած էր, ի՞նչ երեւցած էր արդ-  
եօք աչքերուն:

Ո՛չ ոք մօտեցաւ գետնէն վերցնելու հէք  
ծերունին, որ կը գալարուէր:

Քիչ մը սթափած, վեր ելաւ, աչքերը շփեց  
ու շուրջը նայեցաւ:

Ահաւոր լուռութիւն ու միայնութիւն:

Միայն, ընդհատ արձագանքը կուզար ի-  
րեն, կաթիլ կաթիլ ձեղունէն ինկող ջուրին, որ  
յետոյ քարայրին շթաքարերը պիտի կազմէք:

Այսպէս լքուած, հողեւարքի նստաներէ  
կ'անցնէր ծերունին, երբ սեւաղգեստ կինը վե-  
րըտին երեւցաւ ու իրեն մօտենալով.

— Հետեւէ, ինձի, բարի՛ ծերունի, ըսաւ  
նուազ մեղմ ձայնով մը:

Ծերունին հնազանդեցաւ ու սկսաւ դանդաղ  
քայլերով հետեւիլ կնոջ:

Հեռուն, մուտքին մէջ, անկիւնի մը խորը,

առարկայ մը կ'երեւար, շարժուն, երեքուն առարկայ մը, որ շարունակ կը ծռէր ու կը շրտկըւէր:

Յետոյ, ազօտ ստուերներու մէջէն կը նըշմարուէր մարմրուն լոյսի մը պլպլուքը, որ հետըզհետէ աւելի կը պայծառանար, քանի կ'առաջանային անոնք դէպի քաբայրին խոր:

— Լո՛յսը, լո՛յսը, բացազանչեց յանկարծ ծերունին, այլայլած դէմքով մը:

— Ի՛նչ կայ, ծերունի՛, դիտել տուաւ կինը, ինչո՞ւ կը դարմանաս: Աստուծոյ տունը կը դռնըւինք:

Սուրբ սարսուռ մը վազեց Զարմայրի երակներուն մէջ ու ցնցեց անոր արդէն խարխոււ էտութիւնը:

— Կ'աղաչե՛մ, կը պաղատի՛մ, գոչեց Զարմայր, ըսէ՛ ինձի աղջի՛կս, ճշմարտութիւնը մի՛ ծածկեր, ո՞վ ես դուն, ո՞ւր է իմ նախկին ուղեկիցս, երիտասարդ ձիււորս: այս պահուս ո՞ւր կը գտնուինք, ինչո՞ւ հոս առաջնորդուեցայ, քու պաշտած ֆրիստոսի՛դ սիրոյն, պատմէ՛ ինձի, պարզէ՛ այս դաղանի՛քը...:

Կինը, անժպիտ, պահ մը դիտեց հէք մարդուն տառապազին դէմքը, յետոյ ըսաւ.

— Համբերէ՛ քիչ մը...:

Զարմայր ակամայ կը հեակէր այս անծանօթ կնոջ, կախազան տարուող մահապարտի մը դեղեւուճով: Պազատազին նայուածք մը կը մըխըրձեր թանձր խաւարին մէջ, զո՛ւր փնտուելու էր երիտասարդ հիւրը, որուն սողակիւք տեսած

էր այս խորհրդաւոր քարանձաւին դռնէն ներս:

Ասպէս, յամբարայլ ու դողդոջուն, մեշտ կընող հեռեւելով, անցաւ ցած կամարներու տակէն, յաւէրժական սպառաժներու ցուրտ ոտամուկ քրտինքը ծծելէն, մինչեւ ու հասաւ խորշի մը մէջ, ուր կինը յանկարծ կանգ առաւ:

Խորը, ձեղունէն կախուած կանթեղ մը կը պլպլար, մեռելային նշոյլ մը սփռելով բուրստիքը: Խունկի դգւլիս բուրբուս մը կը ծաւալէր միջոցին մէջ: Հոն փոքրիկ խորանի մը առջեւ ծնրադիւր, կիսամերկ, դլխաբաց, մարդ մը կ'ազօթէր, սպիտակափառ ծերունի մը:

Զարմայր քօղաւոր կնոջ քովէն չէր բաժնըւեր, սուրբ սոսկումով մը համակուած, ասքերը սեւեռած՝ աղօթող մարդուն, որուն թաւ յօնքերուն տակէն մուայլ բոցեր կ'արձակէին երկու խարոյկ ասքեր:

— Աստուած իմ, կը հնհնար ու կը հծծէր հէք ծերունին, եր՞բ պիտի պարզուի դաղտնիքը, ո՞ւր մնաց հիւրս, ո՞վ է այս կինը, ո՞վ է այս մարդը:

Սեւերու մէջ փաթթուած ու քօղաւոր կինը՝ Զարմայրի ասքերուն մէջ կը կարդար անոր խոսվանքն ու տուայտանքը, կ'ուզէր վերջ մը դնել անոր անկարելի տանջանքին: Ուստի, երկեղամօթէն մօտեցաւ այն պիղարդ ու պատկառելի մարդուն, որ քարայրին տէրը կը թուէր ըլլալ, համբուրեց անոր ձեռքը, եւ ցոյց տալով Զարմայրը.

— Հա՛յր սուրբ, ըսաւ հեծկտուքիմէջ խեղ-

դըւող ձայնով մը, կ'աղաչեմ, քիչ մը լսեցէ՛ք այս բարի մարդը:

Յետոյ դառնալով Չարմայրի.

— Մօտեցի՛ր նայիմ, ըսաւ, պատմէ՛ ինծի ո՞վ ես դուն:

— Զորին պահապանը, պատասխանեց Չարմայր:

— Ո՞ր ձորին, հարցուց քարայրին մարդը:

— Արեւնի Զորին...:

— Արեւնի Զո՞ր, կրկնեց մենակեացը, ո՞ւր է այդ Արեւնի Զորը:

— Այս լեռան ստորոտէն մէկ ժամ հեռու կը գտնուի, ձիու գնացքով, պատասխանեց Չարմայր:

— Ինչո՞ւ, երբէ՞ն ՚ի վեր այդպէս կը կոչուի այդ ձորը, հարցուց մենակեացը:

— Դեռ հազիւ կէս ամիս կայ, շարունակեց Չարմայր, մեծ ոճիւրը գործուեցաւ հոն եւ այն չարաշուք օրէն ի վեր է որ Արիւնի Զոր կը կոչուի:

— Պատմէ՛ նայիմ մեծ ոճիւրը...:

Չարմայր կը դողար, քարայրի մարդուն ձայնին մէջ սպառնական շեշտ մը կար:

Պահ մը լուռութիւն մը տիրեց քարայրին մէջ, մերթ ընդ մերթ ընդհատուած կամարներէն կաթկթող շիթերուն արձագանգէն:

Չարմայր, ինքզինք ամիսիկելով վերջապէս գերմարդկային ճիգով մը.

— Աստուծո՛յ մարդ, ըսաւ, կ'աղաչեմ, նախ ինծի ըսէ՛ք թէ որո՞ւ ներկայութեան կը գտնու-

ւիմ, ո՞վ էք դուք, եւ ո՞վ է այս կինը, կ'աղաչեմ. ըսէ՛ք ինծի, տեսա՞ք գեղեցիկ երիտասարդ մը, որ քիչ առաջ այս քարայրը մտաւ, ձին դեռ դուրսը կը մնայ, ո՞ւր է այն երիտասարդը, որ զիս հոս առաջնորդեց, այն որ երէկ գիշեր հանդիպեցաւ ինծի Զորին մէջ ու յետոյ խրճիթս պառկեցաւ, եւ...:

— Ծերո՛ւկ, ընդմիջեց յանկարծ մենակեացը, իր արդէն խոժոռ դէմքին տալով դժնդակ արտայայտութիւն մը, դուն այդ հարցումներու պատասխանը սիտի առնես յետոյ. ես քեզի հիմա կը հրամայեմ որ պատմես Զորին մէջ գործուած մեծ ոճիւրը:

Չարմայր ա՛լ ինք իր տէրը չէք, տակաւ կ'ըմբռնէք թէ ստիպուած էք հնազանդիլ այս խորհրդաւոր մարդուն:

— Ս'ն, հրամայեց մենակեացը, պատմէ՛, շուտով պատմէ ոճիւրը:

Քողմուր կինը նշմարելով Չարմայրի վարանումը, յանկարծ միջամտեց ու գրեթէ հրամայեց իրով.

— Ծերունի՛, Հայր Սուրբը մի՛ նեղեք, ըսաւ, շուտով պատմէ:

— Հայր Սուրբ, ըսաւ Չարմայր, այսօր ճիշտ տասնըհինգ օր եղաւ, մեր գիւղացի հովիւները լուր բերին ինծի թէ՛ իմ պահապանութեանս յանձնուած Զորին մէջ լսած էին ձեռն անսովոր վրնջումներու եղերական արձագանգը: Զայնին առաջնորդուած, հասած էին ձորին մէկ անկիւնը, ուր գտած էին խրինջացող ձին, յուսահա-

տօրէն կայնած՝ արեւնաթաթաւ դիակի մը վրայ ։

— Անմիջապէս իրենց հետեւեցայ դաւակնե-  
րուս հետ, հասանք այն տեղը, ուր ոճիքը գոր-  
ծըւած էր եւ... :

— Յետո՞յ, ընդ-միջեց մենակեացը ։

— Տեսա՞յ, շարունակեց Զարմայր, այս իմ  
թշուառ ասքերո՞վս տեսայ ։ վարկենապէս ճանչ-  
ցա՞յ դիակը ։

— Որո՞նք դիակը, հարցուց գարձեալ մե-  
նակեացը, ընդ-միջերով ու տեղէն վեր վեր ցատ-  
կելով ։

— Մեր սիրելի սպարապետի՞ն, շարունակեց  
Զորին պահապանը, սրբելով ասքերուն արցունք-  
ները, որոնք իր խորշոմած երեսները կ'ողո-  
ղէին. ա՛խ, ի՞նչպէս պատմեմ, զի՛նք ալ ճանչ-  
ցայ, ձի՛ն ալ... :

Մենակեաց ծերունին նշմարեց իսկոյն քօղա-  
ւոր ու սեւեռագիւտ կնոջ ըզաճգային գալարում-  
ները, որոնք կը մատնէին անոր ներսը պտուտ-  
քող փոթորիկը ։ Կշտամբանքի դժնէ նայուածք  
մը շանթեց անոր վրայ, աղբարարելով պտհի  
իր պաղարիւնը, չարատաւորել իր տոհմին այն-  
քան մեծապանծ անունը ։

Յետոյ, դառնալով Զարմայրին որ կուլար.

— Յետո՞յ, ըսաւ հրամայական շեշտով մը,  
ի՞նչ ըրիք, մարդասպանը գտա՞ք ։

— Ա՛խ, Հայր Սուրբ, հառաչեց ծերունի  
պահապանը, սպարապետին ասքերը վաղո՞ւց  
փակուած էին, հովիւները չէին կրցած հասնի,

ներկայ ըլլալ անոր հոգեվարքին, գոնէ վանկ  
մը, բա՛ն մը խլելու անոր շրթունքէն ։

— Ես ի՞նչ հարցուցի քեզի, ծե՛ր, յանդիմա-  
նեց քարայրին մենակեացը, գտա՞ք մարդաս-  
պանը ։

— Սպասեցէ՛ք, յարեց պահապանը, հո՛ղ պի-  
տի գամ. մեր փորձառու դիւղացիներէն մահ-  
տեսի Մատ, հովիւներուն պետը, առանց դե-  
գերելու դիակին շուրջը, ձեւաւորներու խումբով  
մը սկսաւ հալածել, հետապնդել ոճրագործ-  
ները ։

— Յաջողեցա՞նք գտնել ոճրագործները, հար-  
ցուց մենակեացը դարձեալ ընդ-միջերով ։

Քարայրի մուտին մէջ անոր ասքերը կը փայ-  
լատակէին ։

— Դեռ ո՛չ, Հա՛յր Սուրբ, պատասխանեց  
Զարմայր, ոճրագործները դեռ չի գտնուեցան,  
բայց հետապնդումները կը կատարուին ամէն  
կողմ. արդէն հետքերը գտնուած էին կ'ըսուի ։

— Ի՞նչպէս, որո՞նց վրայ կը կասկածուի,  
չէի՞ն խօսեր, ի՞նչ կը պատմէին դիւղացիները,  
դուն ի՞նչ իմացար, ի՞նչ էր ոճիրին շարժա-  
ւելիքը ։

— Իմացա՞յ, Հայր Սուրբ, իմացա՞յ, շարժա-  
ւելիք յայտնի է, կը պատմէին մեր դիւղացիները ։

— Ի՞նչ կը պատմէին... ։

— Եգիպտոսի Սուրբանին որդին, շարունա-  
կեց Զարմայր, գերի չէ՞ր ենկած... ։

— Ի՛նչ, ենկած էր, յարեց մենակեացը, ի՞նչ  
ըսել կ'ուզես ։

-- Մեր սպարապետը չէ՞ր քանի բանտարկողը:

— Լա՛ւ, ընդմիջեց մեռնակեացը դժգոհ դէմքով մը, Սուլթանին որդին ի՞նչ գործ ունի այս ոճիւրին մէջ:

— Անի՛ եղած է ոճիւրին շարժառիթը, պատասխանեց Զարմայր, այսպէս կը պատմէին հովիւները:

— Ի՞նչ կը պատմէին հովիւները:

— Կ'ըսէին թէ երկար ժամանակէ ի վեր պատրաստուած էր դաւադրութիւնը, Սուլթանին որդին գերութենէ ազատելու համար:

— Որո՞նք էին դաւադիրները, հովիւները չէին խօսեր այդ մասին:

— Կը խօսէին, կը պատմէին թէ մեր սպարապետին գէ՛մ դաւադրութիւն պատրաստողները՝ Սուլթանին կողմէն վարձուած Հայ մատնիչներ էին:

— Շա՛տ լաւ, ս՞ըր մնաց Սուլթանին որդին, ուր է հիմա:

— Փախցուցին, Հայր Սուրբ, փախցուցին ..

— Ո՞վ փախցուց...

— Դաւաճանները, մատնիչները:

— Գոնէ ատոնցմէ մէկուն անունը չե՞ս գիտեր, հարցուց մեռնակեացը:

— Աշխա՛րհ գիտէ, Հայր Սուրբ:

— Ի՞նչ կը կոչուի:

— Գրե՛ղբ, Գրե՛ղբ, մատնիչ Գրե՛ղբ...

Հովիւները կը պատմէին թէ՛ քանի՛ քանի՛ տնդամներ, գիշերով անոր անցնելը տեսած էին:

մեր Զորին մէջէն, քանի մը ճիւղերնեք ու հետ ու կ'ըսէին թէ անի՛ է սպարապետին սպաննիչը, եւ անի՛ փախցուցած է Սուլթանին գերի որդին...:

— Դուն երբեք չի տեսա՞ր գի՞ծքը, հարցուց մեռնակեացը:

— Տեսա՛յ գի՞ծքը, տեսա՛յ:

— Ե՛րբ... եւ ս՞ըր...

— Ոճիւր դեռ չի գործուած, մէկ շաբաթ առաջ, իմ խրճիթս իջաւ, գիշեր մըն ալ պառկեցաւ:

— Ի՞նչ կը պատմէր, ի՞նչ կը խօսէր:

— Կը դանդատէր սպարապետին դէմ, շատ քիչ կը խօսէր, գրեթէ միշտ լուռ կը մնար:

— Այն օրէն ի վեր ա՛լ չի տեսա՞ր, հարցուց մեռնակեացը, կասկածոտ նայուածք մը պլտեցընելով պահապանին վրայ:

— Ո՛չ, ա՛լ չեքեցան, պատասխանեց ծերունին անայլայլ ու սպիծառ դէմքով մը:

— Վերջապէ՛ս, ուրիշ ի՞նչ կը պատմէին հովիւները:

— Կը պատմէին թէ քիչ ատենէն պիտի գըտնեն ու ձերբակալեն սպարապետին սպաննիչը, հայրենիքին թշնամին...:

Բարաբրին մեռնակեացը պահ մը լռեց, իր ըստ պիտակ մօրուքը դողդոջուն ձեռքերով կը չարչարէր, խորասուզուած ու թաղուած՝ ով գիտէ ի՞նչ սեւ ու խորունկ մտածութեան մէջ: Մատնիչ մըն է, կ'ըսեր ինքնիքեք, սպարապետին սպաննիչը, դաթձեալ մատնի՛չ մը, միեւնոյն

ազգային պատմութեան կրկնութիւնը...: Միւս միտ ու բարի պատմութեան մէջ հայեւացած կը տեսնէք իր սեւ ու տխուր անցեալին պատկերքը, վերջիշումը կ'ունենար իր սեփական կեանքին: Իր դեռ վառ, անշէջ երեւակայութեան մէջ, կը տեսնէք իր կէս դար առաջուան ազտոտ ու պտգալի կեանքը: Գրեւոր մատնի՛չ... Մատնիչ մըն ալ ինքը չէ՞ր միթէ. չէ՞ որ ինքն ալ նոյն դերին մէջ գտնուած էր կէս դար առաջ, — երբ Հայոց անկախութեան ճարգը դեռ կը սլալար Կիլիկիոյ ազատ սարերուն վրայ, եւ երբ տակաւին ողջ էր Լուսինեան առիւծը, տարաբախտ Լեւոնը, որուն, անկումը վատօրէն ինքը պատրաստած էր, իրեն համախոհ անարժան իշխաններուն հետ ձեռք ձեռքի տուած. ինքը չէ՞ր Ռոսի յանձնումը կատարողը, ինքը չէ՞ր Հալէպի ամիրային, Տավուտ պէկին ու Ապուլապէքըր զօրավարին բանակներուն ռահվիրան. ինքը չէ՞ր Սոսյ բերդին հաւատարիմ ղեկողներուն միջեւ սլաւահատուի հրդեհը վառողը. ինքն ալ կէս դար առաջ մատնիչ մը չէ՞ր, Հայոց վերջին թագաւորին մատնի՛չը...:

Ու հիմա, մինչ Աթիւնի Չորին ծերուկ պահապանը, Հեթում սպարապետին սպաննութեան պատգաւները կը պատմէք, ինքզինք եղբայրացած, նոյնացած կը գտնէք անոր սպաննիչին՝ Գրեւոր մատնիչին հետ, ասոր ու անոր միջեւ լո՛կ կէս դարու միջոց մը միայն կը բաժնէք զիբեանք իրարմէ. ինքն ալ մատնիչ մըն էր, բայց ինչն ամենատոկալի, քստմնելի ու խտացած ի-

մատնողը. մէկ խօսքով, արքայասպան հրէ՛ջ մըն էր ինք, որ, կիլիկիան արեւուն մարը մտնելէն ետք, յիսուն երկար տարիներէ ի վեր, կ'ազօթէր, կ'ապաշխարէր այս քարայրին մէջ, որ իրեն քաւարան ծառայելու սահմանուած էր...:

Հարկ է ուրեմն յիշեցնել թէ՛ այդ մենակեացը՝ Լեւոն Ե.ի մատնիչներէն էր: Կանչի բերդատէր վասիլ իշխանը, որ իր ճիւղային արարքին եղբրական հետեւանքները տեսնելէ ետք, խղճի խայթէն տանջուած, ինքզինքը վանքի մը ծոցը նետած էր, երբ դեռ հաղիւ երեսուն տարու էր, հագած էր սեւ սքեմը, եւ ուխտած՝ ծովով, աղօթքով ու ապաշխարանքով անցնելու իր խորտակուած կեանքին ժապած օրերը:

Այդ ութսուն տարու ծերունի՛ն իսկ էր քարայրի գաղտնիքը, որ Կիլիկիոյ վերջին արեւնոտ օրերու կէս դարու պատմութեան միակ կենդանի ներկայացուցիչը կը նկատուէր:

Հապա քողաւոր կի՞նք, հապա Արիւնի Չորին ճիւղորը...:

Վէպիս ընթացքին մէջ յաջորդաբար պիտի ծանօթանանք այդ խորհրդաւոր դէմքերուն:



Գ.

ՔՕՂԱԻՈՐ ԿԻՆԸ

Քարայրին մարդը բաւական կարեւոր խոստովանութիւններ քաղած էր ծերունի Զարմայրին բերնէն:

Ա՛լ կասկած չիկար, չեթու՛մ սպարապետին սպաննիչը Հայ մըն էր, Գրեգոր մատնի՛չը. սակայն մեղսակիցնե՛րը...:

Կը մնար հիմանկ այդ մատնիչը ձերբակալել՝ նո՛նիսկ Զարմայրին ձեռքով:

Ուտի, աւելորդ կը նկատէր քարայրին մէջ արգիլուած պահել տակաւին ու հարցումներով չարչարիլ միամիտ ծերունի մը, որ արդէն կը տառապէր, քարայրին աղջամուղջին մէջ զո՛ւր փնտռելով ձիաւոր երիտասարդը, որ առջի գիշեր հիւր եղած էր իրեն, եւ ղինք հոն, այդ խորհըրդաւոր քարայրին դուռը բերած, ձգած ու հեռացած էր:

Երբ հարցաքնութիւնը վերջացաւ ու քիչ մը շունչ առաւ, Զարմայր, քիչ մը համարձակութիւն առնելով քարայրի մարդուն պայծառ դէմքէն ու քաղցր նայուածքէն.

— Հա՛յր Սուրբ, ըսաւ դողդոջուն ձայնով մը: արդեօք ո՛ւր մտաց հիւրս:

— Ո՞ր հիւրդ, հարցուց Մենակեացը զարմացկոտ դէմքով մը:

— Զեաւո՛րը...:

— Ի՞նչ ձիաւոր, դարձեալ հարցուց Մենակեացը, աւելի զարմացկոտ դէմքով մը:

— Դուք չէ՞ք գիտեր, Հայր Սուրբ, կը պահատէր Զարմայր, առջի գիշեր Արիւնտտ Զորին մէջ հադիպեցաւ ինձի, գիշերը խրճիթս պառկեցաւ. այսօր առտուան դէմ միասին մեկնեցանք. հասանք նոյն քարայրին դուռը, յետոյ զիս հոն ձգեց, քարայրը մտաւ, ա՛լ չերեւցաւ:

— Քեզի ո՞վ հոս առաջնորդեց, հարցուց Մենակեացը թեթեւ ժպիտով մը:

— Ահա՛ իմ առաջնորդս, ըսաւ Զարմայր, ցոյց տալով քօղաւոր կինը, որ մտիկ կ'ընէր այս խօսակցութիւնը:

— Շա՛տ լաւ, յարեց Մենակեացը, ինձի նայէ՛ ծերոնե՛ն, հիմա պիտի մեկնիս քարայրէս՝ երբ տասարդ ձիաւորին հետ:

— Բայց ո՞ւր է, հարցուց ծերունին ապահարգ դէմքով մը:

— Համբերէ՛ քիչ մը, համբերէ՛, կրկնեց Մենակեացը, հի՛մա պիտի գայ:

Եւ դառնալով քօղաւոր կնոջ.

— Գնա՛, ըսաւ հրամայական շեշտով մը, կանչէ՛ հիւրը, թո՛ղ գայ, տանի ծերունին:

Քօղաւոր կինը հեռացաւ, քարայրի մթուփեան մէջ սողոսկեցաւ, թողլով առանձին երկու ծերունիները:

Մենակեացը, շարունակելով իր խօսքը.

— Ես քեզի սիրեցի, ըսաւ ժպիտով մը, ջա՛ն սիրեցի. այսուհետեւ յաճախ պիտի այցելես. քա-

բայրին դուռը միշտ բաց է քեզի համար, կը հասկնա՞ս:

Չարմայր գլխի յարդալիք խոստումով մը պատախանեց.

— Ձեռքեր բերտասարդը քեզի պիտի ընկերանայ, շարունակեց Մենակեացը, քեզի հետ պիտի վերադառնայ խրճիթդ, ո՛չ ոք պիտի իմանայ հոս այցելելը եւ պէտք է գաղտնի մնայ բոք որ այս խօսակցութիւնը. եթէ երբեք մէ՛կ բառ դուրս ելլէ բերնէդ, գիտցած ըլլաս, տո՛ւնդ կը քանդուի:

Չարմայր սկսաւ դողդալ. Մենակեացը տակաւ սպառնալից, տակաւ դաժան կերպարանք մը կ'առնէր, եւ ձայնը, քարայրին կամարներուն տակ, խուլ որոտման մը տպաւորութիւնը կը ձգէր: Գաղտնասպահութիւնը, Հայր ետրբ, ինձի համար եղած է ամբողջ կեանքիս ուղեցոյցը:

— Ապրի՛ս ուրեմն, յարեց Մենակեացը, երկտասարդ ձեռքերը դարձեալ խրճիթդ պիտի պառկի գիշերը, հոն պիտի կանչես՝ բերել տաս բոլոր մօտակայ գիւղերուն հովիւները, մանաւանդ անոնք որ տեսած են սպարապետին սպաննիչներուն փախչիլը. ամբողջ գիշերը պէտք է զանոնք մէկիկ մէկիկ հարցաքննէք երիտասարդին հետ, պէտք է ամէն կողմերը պաշարել տաք. մէկ խօսքով, մինչեւ վաղը, դեռ արեւը չի ծագած, պէտք է գտնէք, բռնէք ու հո՛ս բերէք մարդասպանը:

Երբ այս վերջին բառերը կ'արտասանէր, ըսպիտակ յօնքերուն տակ վառող երկու աչքերը մռայլ բոցեր կ'արձակէին:

— Բայց եթէ մինչեւ առտու կարելի չըլլայ գտնել մարդասպանին հետքը, առարկեց Չարմայր, վերհերոտ ու դողոթուն ձայնով, այն ատեն ի՞նչ պիտի ընենք, դոնէ մէկ քանի օր միջոց տալու է, Հա՛յր Սուրբ:

— Ո՛չ, շեշտեց քարայրին մարդը, մէ՛կ ժամ, աւելի միջոց չեմ կրնար տալ, ճերո՛ւկ, գիտցած ըլլաս, եթէ մինչեւ վաղը մարդասպանը չի գըտնէք, դո՛ւն պատախանաւոր պիտի ըլլաս, դո՛ւն... Ու ցուցամատը բարձրացուց մոտ շրջոյն օդին մէջ: Նայն պահուն քայլի թեթեւ շրջակ մը լսուեցաւ, շուտով եկաւ երկուքին մէջտեղը կայնեցաւ Չարմայրի հիւրը, բարեւ բռնած:

— Ինձի նայէ՛, տղաս, ըսաւ Մենակեացը, գուն դարձեալ հիւր պիտի մնաս այս բարի մարդուն խրճիթը. ես հարկ եղածը պատուիրած եմ իրեն, շուտով մեկնեցէ՛ք:

Երիտասարդը մօտեցաւ եւ աջը համբուրելով. — Հայր Սուրբ, ըսաւ, օրհնէ՛.

— Աստուած օրհնէ, մրմնջեց Մենակեացը սրտաբան մաղթանքով մը, Տէրը ձեզի հետ ըլլայ: Ոտքի ելաւ Չարմայր եւ խոնարհելով մինչեւ գետին, ի՛նքն ալ առաւ աջը, եւ ընդունեց մեկնոյն օրհնութիւններէն:

Մութին մէջէն, ցածուկ կամարներու տակէն, մանուածապատ կածաններէ կ'անցնէին: Չարմայր միշտ կը հետեւէր երիտասարդին, առանց խօսելու եւ առանց վայրկեան մը կանգ առնելու:

Կը քալէին, կը քալէին շարունակ մութին մէջէն, մինչ վերէն, ապառաժ ձեղունէն շեթ

չեթ հը կաթհթէր ջուրը, այդ գերեզմանային միայնութեան մէջ սարող միակ կենդանի ձայնը:

Հասան վերջապէս քարայրին բերանը, ուրկէ արեւի տեգոյն ճառագայթները կը սողոսկէին ներս: Լոյս աչիւարհը մտան դարձեալ:

Թփռւտներուն մէջ հանդարտօրէն արածող ձին յանկարծ իրենջայ, ականջները վեր տնկեց. իր տիրոջ քայլերուն շոուկը լսած էր:

Մօտեցաւ երիտասարդը, ձիուն սանձէն բռնեց ու Ջարմայր միշտ ետեւէն, սկսան լեռնէն վար իջնել:

Ստորոտը, ազբիւրին եզերքը հասան ու հոն կանգ առին:

Ջարմայր մինչեւ այն վայրկեանը բերանը բան մը չէր դրած, քաղցէն աղիքները կը դալարուէին: Երիտասարդը, քարայրէն իր հետը բերած առջաքը հանեց, ծառին տակը, աղբիւրին եղերքը նստան ու միասին ձաշեցին, դեղջուկ պարզուկ ձաշ մը, հաց, կարագ ու մեղր:

Յետոյ, սառնալոբր աղբիւրէն ծարաւնին անցողին եւ իրձիթին ճամբան բռնեցին:

Երիտասարդը թէեւ հեծած, բայց դանդաղ կը քալեցնէր ձին, Ջարմայրին քայլովը, որուն հետ ընտանի խօսակցութեան մը բռնուած էր:

— Չաւա'կս, կ'ըսէր Ջարմայր կշտամբող գէմքով, ո'ւր անյայտացար, քարայրէն ներս մտար, ա'լ չհրեւցար ուրիշ անգամ:

— Այսպէս պատուեցուած էր ինձի, կ'ըսէր երիտասարդը լուրջ դեմքով մը:

— Ո՞վ չպատուիրած էք...:

— Մեր Հայր Սո'ւրբը, քարայրին տէրը...:

Ջարմայր քաջալերուած, փորձեց աւելի խորը պեղել, հասկնալու համար այն խորհրդաւոր քարայրին դադտնիքը:

— Ո՞վ էր ուրեմն այդ սեւազգեստ քաղաքավար կինը՝ որ զիս ներս առաջնորդեց եւ մինչեւ վերջը Հայր Սուրբին քովէն չի բաժնուեցաւ ու լսեց մեր բոլոր խօսակցութիւնները:

— Բայց մոռցա՞ր, յարեց երիտասարդը կըշտամբող շեշտով մը, քիզի ի՞նչ պատուիրեց Հայր Սուրբը, դադտնապահութի'ւն, չէ՞...:

Ջարմայր ապահար, ձիուն մօտեցաւ ու բացազանչեց.

— Բայց դուն ո'ւր էիր, ինչպէ՞ս իմացար Հայր Սուրբին պատուէրը,

— Ես հոն էի, պատասխանեց ժպտելով, ամէն բան իմացայ:

Ջարմայր զուր կը փորձէր զսպել իր զարմանքը, ինքզինք անկարող կըզգար պահելու իր հանդարտութիւնը, այնքան կը չարչարուէր միաքը՝ մէկ օրուան մէջ իրարու յաջորդող այնքան ատրօրինակ դէպքերէն ու հանդիպումներէն:

Այսպէս երկու խօսակցիցները կը ջարտնակէին ճամբան, մերթ ընդհատելով, մերթ վերսկսելով իրենց խօսակցութիւնը՝ որ տակաւ ջահեկան կը դառնար:

Բլուրէ մը վար իջած էին արդէն, երբ հեռուէն, մշուշներու մէջ երեւցաւ Ջարմայրի խըրձիթէն բարձրացող մուկը:

Բլուրին ստորոտէն կըսկսէր երկարաձգուել

լայնատարած դատար, դոք կտրեւէ յետոյ պիտի մտնէին Արեւնի Զորին մէջ:

Երիտասարդը սկսաւ առաջանալ դանդաղաքայլ, մինչ Զորին ծերուկ պահասանը կը հետեւէր իրեն ձիուն հետ, համընթաց քայլերով:

Դատար կտրած ու Զորին մէջ մտած էին, երբ երիտասարդը վար իջաւ ձիէն ու սկսաւ քաշել Զարմայրին հետ՝ որ ձիուն սանձէն բռնած, իր հիւրը կ'առաջնորդէր դէպի խրճիթը:

Զարմայրի սերտը կը բաբարէր՝ քանի՛ կը մօտենային խրճիթին. կը խորհէր թէ արդեօք ի՞նչ ըրած էին հովիւները, կըրցած էին գտնել Սպարապետին սպաննիչը, կամ զո՞նէ անոր հետքը, կամ թէ յաջողած էին ձերբակալել վատը, մատնիչը, արդեօք ի՞նչ անակնկալ կըսպասէր իրեն հոն, իր խրճիթին մէջ, ուրկէ մեկնած էր նոյն օրուան առտուն:

Իսկ ձիաւոր երիտասարդը, Սպարապետին եղբրական մահուան կսկիծը վառ՝ իր սքտին մէջ՝ կ'երեւակայէր սպաննիչը ձերբակալուած իր մեղսակիցներով, բարի հովիւներուն ձեռքով Զարմայրի խրճիթը բերուած, շղթայի դարնուած, եւ ինք դէմ հանդիման ոճրադործին, — միշտ իր երեւակայութեան մէջ —, կը պատրաստուէր խոյանալ անոր՝ դաւաճանին ու մարդասպանին վրայ, մէ՛կ հարուածով վրէժը լուծելու իր. . . պաշտելի սպարապետին:

Վերջապէս մօտեցան պուրակին՝ որ ձորին ծայրը խրճիթը կը հովանաւորէր:

Զարմայր, հայրական հոգածօւ գոցովով մը, դառնալով ձիաւորին.

— Սիրեցեալ՝ դաւախ, ըսաւ անոր, ձիդ հեծի՛ր, թո՛ղ քեզ ձիւն վրայ տեսնեն:

Երիտասարդը նետուեցաւ ձիուն վրայ, եւ երկուքը միասին մտան պուրակին մէջ:

Քանի մը վայրկեան ալ, եւ հասած էին արդէն խրճիթին քարպապին տակ:

Զարմանքով տեսան հոն, խրճիթին բոլորտիքը խռնուած մեծ թիւով գիւղացիներ, երկու սեռէն ալ, որոնք իրենց արտակարգ շարժուածքէն լեռով ու խառնաձայն աղմուկով, կը գտնացնէին ձորը:

Երիտասարդը ձիուն վրայէն դետելով այս ամէնը, դարձաւ Զարմայրին, որ միշտ ձիուն քովէն կը քայլէր.

— Ի՞նչ է այդ ամբոխը, հարցոց ծերուկ պահասանին, ի՞նչու արդեօք հաւաքուած են հոն:

— Արտակա՛րդ է, արտակա՛րդ բան, յարեց ծերուկը գլխի երերումով մը, երբեք այդպիսի տեսարանի մը ներկայ չեմ եղած ես, քանի՛ այս ձորին պահանութիւնը կ'ընեմ:

— Ի՞նչ կը կարծես որ եղած ըլլայ, հարցոց երիտասարդը յուզուած ու զարմացած դէմքով մը, ի՞նչ է պատահեր արդեօք:

Ու այսպէս խօսակցելով գուրս ելան պուրակին մէջէն ու հասան խրճիթին առջեւ:

Ահագին բաղմուտիւն մը, մանուկ, երիտասարդ, սառու, ծեր, շրջակայ բոլոր գիւղերը, հոն էին, խրճիթին բոլորտիքը:

Երբ նշմարեցին Զարմայրը, որ ձիաւոր երի-

տասարդէին քովէն կը քալէր, միահամուռ գու-  
չեցին՝ վրան վազելով:

— Մարդասպանը, մարդասպանը, սպարապե-  
տին սպաննի՛չը...:

Ձիաւորին սերտը թունը ելաւ, անմիջապէս  
վար իջաւ ձիէն:

Երկսեռ ամբոխը ճամբայ բացաւ Ջարմայրի,  
որ աջ ու ձախ կը դառնար ու կը բարեւէր ներ-  
կաները:

— Ո՞վ է արդեօք, ո՞վ կրնայ ըլլալ այս գե-  
ղեցիկ կտրիճը, կ'ըսէին իրարու ականջին փըս-  
փըսալով ու իրարու խորհրդաւոր ակնարկներ  
ըրկելով:

— Ի՞նչ աղուոր կտրիճ է, կ'ըսէր մանկամարդ-  
կին մը քովի կնոջը, որ ծծկեր երայտան գրկած,  
ամբոխին հետ եկած էր հոն՝ տեսնելու համար  
մարդասպանը:

Եւ ամէն կողմէ կատաղի աղաղակներ կը  
բարձրանային.

— Ո՞ւր է, ո՞ւր է դաւաճանը.

— Յոյց տուէ՛ք մարդասպանը.

— Ո՞ւր է սպարապետին սպաննիչը:

Ուրիշ աղաղակներ կը յաջորդէին աւելի ուժգին  
եւ աւելի սպառնական:

— Մեր սպարապետին սպաննի՛չը կ'ուղեմք,  
երեւան հանեցէ՛ք:

Ուրիշ ձայներ կը լսուէին.

— Դեռ պիտի ապրի՞...:

— Ապրի՞... կը յարէր ուրիշ մը խուլ որոտու-  
մով մը:

— Յանձնեցէ՛ք մեզի, մեզի՛ յանձնեցէ՛ք, կը  
պռւային երիտասարդներու խումբեր, որոնք  
խրճիթը շրջապատած, կը սպառնային խորտակել  
դուռը եւ մուտքը բռնադատել:

— Ո՞րջ յանձնուի թող մեզի, ո՞րջ ողջ, կը  
կրկնէին խումբ մը կիներ, քարերով գինուած.  
պիտի քարկոծե՛նք, պիտի քարկոծե՛նք այդ դա-  
ւաճանը:

— Քարկոծե՞լ, կ'ընդիմանային ուրիշ կիներ,  
ի՞նչ քարկոծել, մեր ձեռքո՞վ պիտի մորթենք,  
մենք պիտի քերթենք անոր մորթը եւ պիտի  
քաշկուտենք անոր գարշելի դեկալը, անիծեալ  
դանկը պիտի ջախջախենք ու քարէ քար դար-  
նելով, պիտի տանինք ճիշտ այն տեղը, ձորին  
այն կէտը՝ ուր մեր սպառնելի սպարապետին ա-  
րեւնը թափեց:

— Ո՞չ, ո՞չ կը կրկնէր ուրիշ խումբ մը,  
երկսեռ ամբոխին մէջէն, կորաքամակ ծերերու  
խումբը, անկա պէտք չէ սպանուի, պէտք է  
տակաւին ողջ պահուի, պէտք է կիլիկիոյ բոլոր  
գիւղերը, բոլոր աւանները, բոլոր քաղաքները  
տեսնեն զանի. պէտք է թընեն անոր երեսը, պէտք  
է հրատարակներու վրայ ցուցադրեն այդ հրէշը,  
ինչպէս նորութիւն մը, ինչպէս ընտելացած վայ-  
րենի գազան մը, պէտք է անարգանքի սիւնին  
գամուռի ալն ճիւղալը՝ որ արի՛ւնը մտաւ մեք  
անմահ Սպարապետին, մեր միակ սպառնալի  
ու թշուառ Հայրենիքի սպառնալի արի՛ւնը...:  
Ու ծերերը կը հեծկլտային, կիները կը կո-  
ծէին ու կ'ողբային, սպառնանքը՝ վրէժի

բառնցքներ կը բարձրացնէին օգին մէջ. մէկ խօսքով, ամբողջ բաղմոլթիւնը միահամուռ ազգակ մը կ'արձակէր.

— Վրէ՛ժ, վրէ՛ժ...:

Ամբոխին կիրքերը կատաղութեան զենիթը հասած էին, անկարելի էր հանդարտեցնել միտքերը: Կոհակահոծ ծով մը, երթալով կը փրփրէց, կ'ուռէր ու կը մռնչէր...:

Երիտասարդին հոգին կը խայտար, սիրտը կը սարսուար վրիժախառն հրճուանքով մը, սուրբ օրոտմոլթեան բոց մը կը սուրբար անոր երօզներուն մէջէն: Անպատուժ խնդութիւն մը կը գինովցնէր անոր սգաւոր սիրտը: Աարդաստանը ձերբակալուած է, կ'ըսէր ինքնիրեն, խրճիթին մէջ բանտարկուած՝ սկտք է ըլլայ:

Համբերութիւնը սպառած, իսկոյն, Զարմայրի հետ, ձեղքեց երկսեռ ամբոխը, առաջացաւ դէպք խրճիթին դուռը, եւ ներս մտաւ, մինչ հետաքրքիր բաղմոլթեան աչքերը կը հետեւէին երեսն:

Ի՞նչ կար արդեօք, ո՞վ կար խրճիթին մէջ:

Զարմայր ճիչ մը փրցուց.

— Աստուած իմ, փռած քեզ, մարդասպա՛նը... մարդասպա՛նը...:

Խրճիթին խորէն, մոլթ անկիւնէն կուգար ընդհատ ընդհատ հուռիւն մը, վիրաւորներու ողորմուկ հծծիւնը:

Դուրսէն, խրճիթին առջեւ խոնուած մոլեգին ամբոխին խառնակ ժխորը կը լսուէր շարունակ:

Հարեւրաւոր բերաններէ նոյն աղաղակը կը լսուէր:

— Դո՛ւքս, դո՛ւքս հանեցէք մարդաստանը, ժողովուրդին արդարութեանը յանձնեցէք այդ... ազգադաւ սճբագործը:

Խրճիթին մէջ ո՛չ ոք կար, տնեցիները դուքս ելած էին, երկսեռ ամբոխին մէջ խառնուած:

Հեծեծանքները, հուռիւնները կը լսուէին ներսէն ընդհատօրէն, հետզհետէ աւելի յաճախ: Հոգեվարքի գալարումներուն մէջ տապալակող թշուառներու տրուր խմբակ մը կը տեսնուէր հոն, ներսը:

Խրճիթին տէրը Զարմայր, անդդուող գոհուլթիւն ու փառաբանութիւն կը զրկէր երկինքը:

— Փա՛ռք քեզ, Տէր, փռ՛ւք քեզ, մտորտս ապա՛նը մարդաստանը...:

Երիտասարդը կշտամբեց ծերուկը:

— Ո՞վ մարդ, ի՞նչ է այս, ի՞նչ ըսել կ'ուզես, ո՞ւր է մարդաստանը, տեսա՞ր, կը ճանչնա՞ս:

— Տեսա՛յ, տեսա՛յ, դաւա՛կս կը կրկնէր Զարմայր՝ ուրախութեան շեշտով մը:

— Ո՞ւր է...:

— Հո՛ն է, հո՛ն, կը կրկնէր Զարմայր, չե՞ս տեսներ մոլթին մէջէն շողացող աչքե՛րը, չե՞ս լսեր հուռիւնները...:

Եւ ծերունին կուլար ցնծութեանէն:

Երիտասարդը, ծերուկին ապահովիչ յայտարարութեան վրայ, ուղղեց աչքերը դէպի ելքճիթին անկիւնները, եւ մոլթին մէջ նշմարեց դա՛մ տան դէմքով մարդ մը, կատաղած տչքերու մէջ

բայ մը, վրին չուան մը, դերանին կապուած, ոտքերը շղթայ, ձեռքերը կապանք, լուռ, անխօս, անկիւն մը ստքած, կը հառաչէր մերթ ընդ մերթ ու կատաղի նայուածքներ կը պտտցընէր բոլորտիքը:

Քեզի եմ, բարի՛ Տէր, հարցուց դարձեալ Զարմայրի հիւրը, տեսա՞ր դուն, կը ճանչնա՞ս մարդասպանը:

Ճանչնա՞լ... Ի՞նչ կ'ըսես, պատասխանեց Ծերուկը Ծիծաղելով, նոյնի՛նքն է, դաւաճա՛նը, ո՛ճիւրը գործուելէն մէկ շաբաթ առաջ խրճիթս Իջեալնա՞ծ մարդակե՛րպը, ճիւղաղը...:

Ու կըսկոէր կըճտեցնել ակուաները:

— Աղէկ դիտե՞ս, ա՞ն է, հարցուց հիւրը, դեռ չուզելով հաւատալ:

— Այո՛, այո՛, ա՛ն է, ա՛ն, կրկնեց Զարմայր վստահ ջեշտով մը, սպարապետին սպաննի՛չը. ո՛չ, կասկած չունիմ, արդէն կը գուշակէի:

— Ուրեմն ի՞նչ կը խորհիս հիմա, հարցուց դարձեալ երիտասարդը:

— Կը մտածեմ նախ ցրուել ամբոխը, որ խրճիթս պաշարած, անհամբեր կըսպասէ վճիռի մը:

— Զուր թող չըսասէ, յարեց հիւրը, պէտք է նախ հարցաքննութեան ենթարկուի մարդասպանը, յետոյ կը խորհինք թէ ի՞նչ պիտի ընենք. դուն չե՞ս կրնար քանի մը խօսք ուղղել անոնց, չե՞ս կրնար յորդորել, համոզել որ իրենց գիւղը վերադառնան:

Զարմայր կը վարանէր, շատ լաւ դիտէր թէ

երկսեռ ամբոխը քայլ մը պիտի չի հեռանար հոնկէ, մինչեւ որ աչքերովը չի տեսնէր մարդասպանին վախճանը:

Ուստի,՞իր բեռը քիչ մը Թեթեւցնելու յոյսով, իր հիւրին կ'առաջարկէ երկսեռ ամբոխը ցրուելու փափուկ պաշտօնը:

— Դո՛ւք ինքնեքք անգամ մը, դաւա՛կս, ըսաւ, դողդոջուն ձայնով մը, խոստացէ՛ք յետոյ իրենց յանձնել մարդասպանը:

— Իրենց յանձնե՞լ... հեզնեց հիւրը հաղիւ զսպուած զայրոյթի շարժուձեւով մը, մարդասպանը հոս վայրկեան մը պիտի չի մնայ, գիտե՞ս:

— Ի՞նչսպէս...:

— Շո՛ւտ, շո՛ւտ, հրամայեց հիւրը, սա բազմութիւնը ցրուե՛նք նախ, յետոյ քեզի պիտի ըսեմ թէ ի՞նչ պիտի ընենք:

Երկուքը միասին դուրս ելան եւ խրճիթին դրան առջեւ կեցան:

— Սիրելիներս, ըսաւ Զարմայր, կ'աղաչեմ, այսօր վերադարձէ՛ք տեղերնիդ, հանդարտ մտքով ու դո՛հ սրտով, կը տեսնէ՞ք այս կտրիճը:

Ու ցոյց տուաւ իր հիւրը:

— Յատկապէս իմ հետս եկած է, շարունակեց նո՛յն եռանդով, սպարապետին սպաննութեան գործը քննելու պաշտօնով. ուստի, կ'աղաչեմ դուք հեռացէ՛ք, վերադարձէ՛ք ձեր տեղը, մեզ մինակ ձգեցէ՛ք: Միայն կը խնդրեմ որ ձեր մէջէն հոս միան հետասնդող կտրիճները, մեր քաջ հովիւները, որոնք յաջողեցան գտնել ու ձերբակալել մարդասպանը:

Ամբոխին մէջէն հինգ հոգի դատուելով, մօտեցան Զարմայրի ու ըսին.

— Մե՛նք դտանք, մե՛նք ձերբակալեցինք ու հոս բերինք զինքը:

— Ուրեմն, միջամտեց հիւրը, դո՛ւք միայն պէտք է մտք, պէտք է պատմէք թէ ի՞նչպէս յաջողեցաք:

Երկուսն ամբոխը սկսաւ ցրուել. ամէն ոք իր դիւղը վերադարձաւ:

Զարմայրը պատուիրեց իր ընտանիքի անդամներուն պահ մը հեռանալ, երբեք չի դեգերել խրճիթին մօտերը. յետոյ ներս առաւ միւս հինգ դիւղացիները, իր հիւրին հետ խրճիթին դուռը փակեց:

Երկուստարդը միշտ կը նայէր, կը դիտէր խրճիթին խորը, աչքերովը տեսնելու համար իր... սպարապետին սպաննիչը,

Նոյն պահուն յաճախակի սկսաւ լսուել հըռընդիւն մը, որ կը թուէր ըլլալ մահամերձի մը վերջին շունչի տուրեւառը:

Եւ երօք, վերաւորներէն մէկը, պիղծ հոգին կը փչէր:

— Ի՛, ըսաւ Զարմայր, դառնալով հինգ դիւղացիներէն մէկուն, որ միւսներէն աւելի ծեր կը թուէր, եղբա՛յր Աւագ, պատմէ՛, ի՞նչպէս եղաւ, ե՞րբ հասաք, ի՞նչպէս բռնեցիք, ամէնը պատմէ՛ մանրամասնօրէն:

Եղբայք Աւագ պարկեշտ ու բարի դիւղացի մընէր, հետասնդողներէն մէկը. պահ մը կեցաւ, յետոյ դառնալով Զարմայրի ու քովինը ցոյց տալով անոր, ըսաւ.

— Մահտեօի ճատին հարցուցէ՛ք, անի դիտեմանրամասնութիւնը, մե՛նք իր թերին տակ էինք, ի՛նք բռնեց եւ ձերբակալեց բո՛ւն մարդասպանը. մե՛նք ալ մեղակիցները հալածեցինք, դտանք ու հոս բերինք:

— Լա՛ւ, ընդմիջեց Զարմայրի երեքսարգհիւրը, Մահտեօի ճատին հարցուցէք:

Ու Մահտեօի ճատը սկիզբէն մենչեւ վերջը պատմեց հետասնդուումին ու ձերբակալման բոլոր պարագաները, յիշելով ամենայնոքի մանրամասնութիւնները:

Սակայն Զարմայրի հիւրը կը փոփառէր մարդասպանը տեսնել եւ անոր բերնէն լսել սոսկալի ոճիւրին պատմութիւնը: Ուստի, խնդրեց խրճիթին տիրոջմէն իր ներկայութեանը հանել սպաննութեան զլխաւոր հեղինակը:

Զարմայրի ազդարար ակնարկին վրայ, հետասնդող հովիւներուն պէտք, Մահտեօի ճատ, ուղղուեցաւ դէպի խրճիթին խորը՝ ուր բանտարկուած էին սպարապետին սպաննիչները:

Ինչ յետոյ վերադարձաւ յաղթանակի դուարթ ու խորխոր դէմքով մը, իրեն հետը բերելով պաշտան մը վիզին անցուած ու ոտքը շղթայուած ոճրագործի դէմքով մարդ մը, որ սակայն քայքայուած ու ընկճուած կ'երեւար:

Տատ մօտեցաւ Զարմայրի հիւրին ու ցոյց տալով ոճրագործը.

— Ահա՛, ըսաւ, սպարապետին սպաննի՛չը: Հիւրին աչքերէն վրէժի կայծեր ցատկեցին, մինչ մարդասպանը կը դողար անոր առջեւ, ամբողջ մարմնովը:

Գիւղացիները սոսկուժով կը դիտէին տեսա-  
բանը, ապշահար աչքերնին սեւեռած երիտա-  
սարդին՝ որ նոյն սահունն վրէժխնդիր աստուածի  
մը սպառնալից դիրքը առած՝ վայրկեանէ վայր-  
կեան կ'այլափոխուէր:

Յուրտ, ահաւոր լուռութիւն մը տիրեց խըրճի-  
թին մէջ. ո՛չ ոք կը համարձակէր բերանը բա-  
նալ, ո՛չ մէկ շշուկ կը լսուէր. միայն շրթանե-  
րուն խուլ շառագսուծները մերթ Ընդ մերթ կը  
խռովէին այս մեռելային լուռութիւնը:

Վերջապէս երիտասարդ հիւրը խզեց լուռ-  
թիւնը, եւ.

— Դո՛ւն ես, որոտաց ուժգին, դո՛ւն ես,  
ասպե՛տ Գրիգոր, սպարապետիս սպաննի՛չը...:

Եւ յանկարծ խոյացաւ մարդասպանին վրայ՝  
որ սուր ու գարհուրելի ճիչ մը փրցուց ու կըռ-  
նակին վրայ թաւալեցաւ գետինը:

Ոտքերը սրկող սառ երկաթները շառագեցին  
ու վզին երկայն սարանը, տիրոջը թաւալըրը  
անկումին վրայ՝ սլլուեցաւ անոր անձուռնի մարմ-  
նին, որ նուաղած, անշարժ վռուած էր դետին,  
արձանի մը պէս:

Երիտասարդը, տեսնելով մարդասպանին նը-  
ւաղումը, քարշանքով մը ետ ետ քաշուեցաւ ու  
թողուց որ այնպէս անկենդան մնայ գետինը:

Յետոյ, երբ սթափեցաւ ան ու գարհուրագին  
նայուածք մը պտտեցուց բոլորտիքը, երիտասար-  
դը վրէժապահանջ ձայնը դարձեալ լսեցուց՝ ա-  
հաբեկիչ ու մահացուցիչ նայուածք մը շանթե-  
լով մարդասպանին:

— Քեզի՛ եմ, քեզի՛, ըսաւ, սլարո՛ն ասպետ,  
գո՛հ եղաք անշուշտ թափած անմեղ արեւնիլ-  
համար, չէ՞:

Մարդասպանը կը դողդողար, սլաղած աչքերը  
չէին տեսներ, խկ կը նայէին, անթարթ, արձա-  
նացած.

— Լաւ նայէ՛, լաւ, շարունակեց երիտասար-  
դը, աւելի սպառնական շեշտով մը. նայէ՛ անգամ  
մը, պիտի ճանչնաս զիս անշուշտ...:

Ներկաները լուռ ու տխուր, բա՛ն մը չէին  
հասկնար այս խօսքերէն: Իսկ Զարմայր, սեւե-  
ռաբեք, կը հետեւէր այս խորհրդաւոր խօսակ-  
ցութեան:

— Խօսէ՛, խօսէ՛, շարունակեց երիտասարդը.  
մի՛ քաշուիր, չի ճանչցա՞ր զիս:

Մարդասպանը մահացու սարսուռէ մը բըռ-  
նըւած, չէր կրնար խօսիլ, շրթունքը կ'սնուտ-  
ցած, աչքերը սլաղած, դէմքը դալկահար, մահ-  
ուան քրտինք մը կը թափէր:

Վերջապէս, կնքզինք ամփոփելով, պատաս-  
խանեց յուսահատ ձայնով մը.

— Ճանչցա՛յ, ճանչցա՛յ, գոհս...:

— Լո՛ւռ, ճիւղ, ընդմիջեց յանկարծ երի-  
տասարդը, մի՛, մի՛ բանար պիղծ բերանդ, լի-  
զուդ քաշէ՛...:

Յետոյ դառնալով Զարմայրի.

— Առէ՛ք, տարէ՛ք, ըսաւ, թո՛ղ չի տեսնե՛ն  
աչքերս, խաւար զնտան մը նետեցէք այս հո՛շը,  
այսուհետեւ անարժան է տեսնելու արեւի  
լոյսը, տարէ՛ք, տարէ՛ք...:

Մարգարոսը վերստին խրճիթին մուտք ան-  
կիւնը տարին:

Զարմայրի հիւրը չէր կրնար զսպել իր բար-  
կուծիւնը. մարդասպանին տեսքը դժբեցուցած  
էր իր բովանդակ էութիւնը:

Իսկ Զարմայր ինքզինք բուրրովին կորսնցուցած  
էր, մարդասպանին չի լրացուցած բառը լսելէն  
ի վեր. արդեօք ո՞վ էր իր հիւրը, սպարապետին  
հետ ի՞նչ կապ ունէր. ինչո՞ւ ա՛յսքան կը յա-  
մառէր արդեօք չի յայտնելու իր ինքնութիւնը:

Խրճիթին մթնոլորտը շատ հեղձուցիչ կը  
թուէր իրեն. ոտքի ելաւ ու սկսաւ ման գալ:

Յանկարծ գազափար մը ծարեղաւ մտքին  
մէջ:

Խորհեցաւ թէ իր հիւրը պետի յայտնէր ի-  
րեն ո՞վ ըլլալը, եւ թէ պետի պատմէր նաեւ  
թէ ո՞վ էր քողաւոր կինը, որ քարայրին մէջ  
հանդիպած էր իրին, բայց թերեւս կը քաշուէր,  
կը դըռուշանար, չէր ուզեր գիւղացիներուն ներ-  
կայութեանը խօսիլ:

— Բարի՛ ծերունի, ըսաւ թաղճոտ դէմքով  
մը, կ'ուզէիք գիտնալ թէ ո՞վ էր քողաւոր  
կինը, չէ՞:

— Այո՛, սիրելի՛ գաւակս, այո՛, կրկնեց ծե-  
րունին քանձկոտ ու սաղատագին ձայնով մը,  
կ'ուզեմ գիտնալ այն քողաւոր կնոջ գաղտնիքը:

— Շա՛տ լաւ, շա՛տ լաւ, կրկնեց հիւրը, հիմա՛  
պետի գիտնաս. սակայն, յիշէ՛՛ Հայր Սուրբին  
պատուէքը, միշտ յիշէ՛՛, այսուհետեւ, գիտե՞ս  
ի՞նչ սոսկալի գողտնիքներ պետի յայտնեմ քե-

զի, բայց, դարձեալ կ'ըսեմ, յիշէ՛՛ քարայրին  
մէջ խօսուածները...:

— Ինչո՞վ կրնամ արդեօք պահովել քեզ,  
դաւա՛կս, գաղտնապահութեանս մասին դեռ կը  
կասկածի՞ս:

— Ձեմ՛ կասկածիր, ըսաւ հիւրը, բայց շատ  
վտանգաւոր օրեր կ'ապրինք, մէն մի քայլիդ  
լրտես մը կը հետեւի, վատ սողուն մը, որ մեր  
հայրենիքի արիւնկղակ տէրերուն կողմէն վար-  
ձուած է...:

— Շա՛տ ճմարիտ է, դաւա՛կս, հիմա ո՛չ ոք  
կրնայ վտահիլ ուրեշի վրայ, եղբայր եղբոր  
հօրը կը փսրէ. ա՛խ, երկիրը փճացա՛ւ, աւերե-  
ցա՛ւ:

— Քողաւոր կինը կ'ուզէիք գիտնալ թէ ո՞վ  
է. շարունակեց հիւրը.

— Այո՛, քողաւոր կինը, կրկնեց Զարմայր  
անձկոտ ձայնով մը, ո՞վ է արդեօք այն քողա-  
ւոր կինը.

— Բարի՛ ծեր, յարեց հիւրը ժպտելով ու  
ծերսւկին ձեռքերը ձեռքին մէջ տաքցնելով,  
այն քողաւոր կինը հո՛ս է, հո՛ս, այս պահուս, եւ,

— Ո՞ւր է, ընդմիջեց յանկարծ.

— Հոս է, խրճիթիդ մէջ, պատասխանեց  
հիւրը.

— Բայց ի՞նչպէս, ի՞նչպէս կ'ըլլայ որ հոս,  
իմ խրճիթիս մէջ կը գտնուի ու ես զինքը չի  
տեսնեմ:

— Կը տեսնե՛ս ըսի, խորհէ՛ քիչ մը, լաւ  
մտածէ՛, որո՞ւ հետ կը խօսիս հարցուց հիւրը  
խորհրդաւոր ժպտով մը:

— Բեզի հետ կը խօսեմ, պատասխանեց ծերունիք:

— Ուրեմն, ինչո՞ւ չես կրնար հասկնալ թէ ո՞վ է քօղաւոր կենը:

— Ո՞վ է...:

— Ե՛ս եմ, ե՛ս...:

Ծերունին զոչեց սարսափահար.

— Կարելի՞ Բան է, միթէ դո՞ւն ես քօղաւոր կենը:

— Անշո՛ւշտ, կրկնեց հիւրը:

— Աստուած՝ եմ, բացադանչեց ծերունին, կարելի՞ Բան է ստիկա:

— Ինչո՞ւ կը դարմանաս, բարի՛ ծեր, ժամանակին փափկութիւնը կը հարկադրէ որ ծըպտեալ պտտինը:

— Աստուծո՛յ սիրոյն, դաւակո, կը պաղատէր ծերունին, մի՛ կատակեր, իրա՞ւ դուն ես քօղաւոր կենը:

— Անշո՛ւշտ...:

— Ուրեմն դո՛ւն ես նոյնպէս ձիււորը, շարունակեց Զարմայր, դո՛ւն ես այն ձիււորը, որուն հանդիպեցայ երէկ դիշեր.

— Անշո՛ւշտ...:

— Դո՛ւն էիք ուրեմն որ նուազեցար, երբ Հեթում սպարապետին սպաննութեան բօթը հաղորդեցի զբզի. բայց, կ'աղաչե՛մ, ըսէ՛ ինձի, ինչո՞ւ նուազեցար:

— Բարի՛ ծեր, յարեց հիւրը, սպարապետին անունը մի՛ յերդիղեր...:

— Ինչո՞ւ:

— Որովհետեւ, շարունակեց հիւրը հեծկըւտուքի մէջ խեղդուած ձայնով մը, որովհետեւ անոր այրին եմ ես.

— Դո՞ւն, սպարապետին այրին ես դո՛ւն.

Զարմայր } ուշաթափ պահ մը մոռցաւ ինքզինքը, մոռցաւ նաեւ խրճիթը: Յետոյ դարձեալ ինքզինք դտնելով ու ամփոփելով, հարցուց զարմանքով.

— Հիմա դո՞ւն ես քօղաւոր կենը, դո՛ւն հիմա մեր սպարապետին այրին ես...:

— Դեռ կը տարակուսե՞ս, կշտամբեց հիւրը, չե՞ լսած, չե՞ս իմացած երբէք որ մեր վերջին թաղաւորին դերուժիւնը տակնուվրայ ըրաւ կիկիկան. անցորդները բնաւ չե՞ն պատմած քեզի իմ նախճիրներս:

— Լսա՛ծ եմ, լսա՛ծ, կը կրկնէր ան դիտակցօրէն, ի՞նչպէս չեմ լսած մեր սիրելի, պաշտելի՛ սպարապետին հերոսահի տիկինը, Զարմանուհին՝ որ երբէք անոր քովէն չէր բաժնուեր, կը պատմեն.

— Շա՛տ լաւ ուրեմն, շարունակեց հիւրը, անունս չե՞ս իմացած:

— Ի՞նչպէս ո՛չ, բողոքեց իսկոյն Զարմայր, հիմա դո՛ւն մեր սպարապետին այրին, տիկին Զարմանուհին ես:

— Նոյնի՛նքը...:

Եւ ծերունին ա՛լ չի կրցաւ զսպել իր վըրդովումը, վըճկեցաւ, սկսաւ աղու պէս լալ:

— Ինքզինքիդ եկու՛ր, բա՛րի ծեր, կշտամբեց Զարմանուհի, եթէ այդպէս պնտի յուզուես, ա՛լ չեմ խօսիր.

— Ներէ՛ ինձի, ներէ՛, կը պաղատէր ծերունիս, տարեքիս ներէ՛:

— Ուրիշ ենչե՛ր պիտի պատմե՞ք ձեր, կ'ըսէր հիւրը, Ձարմայրի խորշումած ճակատը շոյելով:

Ձարմայր ինքզինք վերստին ամոքեց ու կախուեցաւ իր խորհրդաւոր հիւրին շրթունքէն:

— Ինչպէս ըսի թիչ առաջ, շարունակեց Ձարմանուհի, մեր վերջին թագաւորին գերու-թեանէն ի վեր, ողբացեալ սպարապետին հետ, միշտ ծպտեալ կը թափառէի կիկիկոյ լեռներն ու ձորերը, մեր երկրին նոր դերքերուն դէմ պաշտպանելու մեր թշուառ դիւղացիները, մեր սէջէն, մեր ծոցէն ծնած օձերուն, թունաւոր սողուններուն գլո՛ւկը ջախջախելու...:

— Իմացա՛ծ էի, իմացա՛ծ, ընդմիջեց ծերունին դողդոջուն ձայնով մը, գլուխը ճօճելով. այո՛, մեր հովիւները կը պատմէին յաճախ:

Այսպէս տակաւ կ'ողբերուէր խօսակցու-թիւնը, Ձարմայր ինքզինքը նոյն պահուն աշ-խարհի ամենէն երջանիկ մարդը կը կարծէր, աչքերը կը ծիծաղէին, դէմքը կը շողար, իր հետաքրքրութիւնը յարեցած ու կասկածը փա-րատած էր.

Իսկ Ձարմանուհի դարձեալ պատուիրեց Ձարմայրի երբէք չի պատմել ուրիշի, ինչ որ իրմէ լտած էր:

Խրճիթին խորէն կը լուսէին մերթ ընդ մերթ վերաւորներու խեղդուկ հեծեծանքները, որոնք անճառելի հրճաւանքով մը կը գինովցնէին Ձարմանուհին:

Ձարմայր վեր ցատկեց յանկարծ տեղէն ու իր հիւրին յիշեցուց քարայրի սուրբին պատուէրը՝ սպարապետին սպաննիչն ու ասոր մեղսակիցները ձերբակալել տալու եւ անյապաղ իրեն առջեւ հանելու գանոնք:

— Իրաւո՛ւնք ունիս, Ձարմայր, հաստատեց Ձարմանուհի, պէտք է շուտով վերադառնանք, մոտթը չի կոխած, քարայրը պէտք է գտնուինք եւ...:

— Ուրեմս, ընդմիջեց Ձարմայր, դիւղացիներուս պէտք է իմաց տամ, չէ՞:

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, կրկնեց Ձարմանուհի, այս ոճրագործները՝ դիւրին չէ՛ մինչեւ քարայրը տանիլ անվտանգ. ճամբաները վտանգաւոր են, առնուազն տասը կտրիճներ պէտք է մեզի ընկերանան, եւ յետոյ, դարձեալ կ'ըսեմ, ո՛չ ոք պէտք է գիտնայ իմ ինքնութիւնս, ես դարձեալ այս տարազովս պիտի ճամբորդեմ, դո՛ւն միայն գիտցի՛ր:

Ձարմայր խրճիթէն դուրս թռաւ, տնմիջապէս գործադրելու իր հիւրին պատուէրը, մինչդեռ այս վերջինը մնաց առանձին, խրճիթին մէջ:

Իրիկուան դէմ վերադարձաւ Ձարմայր խուճմը մը գիւղացիներով, ամենքն ալ զինուած, ընտրուած կտրիճներ, որոնք սպարապետին սպաննիչները պիտի փոխադրէին քարայրը:



Դ.

### Ձ Ա Ր Մ Ա Ն Ո Ւ Հ Ի

Քողաւոր կինը վերջապէս ինքզինք յայտնեց Ջարմայրի, ինչպէս տեսանք, պատուիրելով սահայն այդ մասին բացարձակ լուռութիւն մը պահել. չի հաղորդել գիւղացիներուն, որոնք պիտի ընկերանային իրենց, մինչեւ քարայրը՝ փոխաբերու համար ձերբակալուածները:

Ո՞վ էր սահայն այս դարմանալի կինը:

Պատմութիւնը կը ներկայէ զանի իբրեւ մատակ առիւծ մը, լեռներու տիրուհին, Կիլիկիոյ վերջին օրերուն մէջ երեւցած սլալուն աստղ մը, որ մեր ազգային անկախութեան բարձումէն ետքն ալ, կը շարունակէ սլայքտը, թէեւ անհաւասար, եւ աւելի քան կէս դար, իր սակաւութեան հաւատարիմ ղինուորներով, կը յամառի պահպանել գոնէ բերդերուն անկախութիւնը:

Այդ շրջանի դէպքերուն վրայ յստակ դադափար մը կարենալ կազմելու համար, ըսենք նաեւ թէ՛ Կիլիկիոյ շէն քաղաքները մէկիկ մէկիկ քար ու քանդ դառնալէ, բարեկեցիկ բընակչութիւններն ալ օտար երկիրներ փախստական ասպատանելէ յետոյ՝ լեռներուն դադաթներն ու կիրճերուն մէջ տակաւին անկախ՝ կապրէին բազմաթիւ բերդատէրներ, որոնք, օ-

տար տիրապետութեան դէմ շարունակ պատերազմներով, կը յաջողէին ժամանակ մըն ալ քաշքշել իրենց դոյրութիւնը:

Այս կարգի բերդատէր իշխաններուն մեծագոյնը կը թուի եղած ըլլալ Հայոց վերջին ըսպարապետը Հեթում, որ, պատմական վաւերական աղբիւրներէ քաղուած ամենաստոյգ տեղեկութեանց համաձայն, վերջին լեւոնի օրով իսկ հռչակաւոր դարձած էր, իբրեւ Կանչի բերդատէրը: Ատանայի դաշտին մէջ տեղի ունեցած մեծ ճակատամարտին, Հեթում փառաւոր յաղթութիւն մը տարած էր Եգիպտական բանակին վրայ, սպաննելով անոնց իւր մահուանի զօրապետը: Յետոյ, նոյն Հեթում սպարապետը, դարձեալ վերջին լեւոնի օրերը Սոյ դաշտին մէջ մղած արեւոտ ճակատամարտի մը մէջ, Եգիպտացիներուն Ալի զօրավարը սպաննած էր: Մէկ խօսքով. մահամերձիկ Կիլիկիոյ միակ յոյսը, միակ նեցուկը Հեթում էր, Հայոց վերջին սպարապետը, որուն քաջութեան եւ առաքինութեան համբաւը տարածուած էր երկրին հեռաւոր անկիւնները:

Սակայն, ինչպէս յաճախ կը հանդիպինք մեր ազգի պատմութեան ընթացքում, ինչ որ չէր կրցած ընել թշնամին, Հայ մը գայն գլուխ հանեց. վստահուէն, անարժան, դաւաճան Հայ մը, Գրեգոր մատնիչը, որ, Եգիպտոսի Սուլթանին վարձկան լրտեսներէն էր, դադտնի գործակալ մը, որ Հեթում սպարապետին մտերիմ բարեկամը, ձեւանալով՝ երբեք անոր քովէն չէր հեռանար,

Թէ՛ որսի՛ Թէ՛ պատերազմի մէջ: Հեթուամի հաւատարիմ ու վստահելի միակ անձնաւորութիւնը Գրեգորէր էր: Կանչի բերդին սլահասլանը, որ մէկէ աւելի առիթներու մէջ ցոյց տուած էր իր... արժանիքը:

Եգիպտոսի արքունիքը կ'ատէր Հեթուամը, կը սոսկար այդ անունէն: Անի երկու մեծ զօրավարներու գլուխ կեցած էր, անի՛ էր արգելքը վերջնական տիրապետութեան. Կիլիկիոյ բոլոջ Եգիպտական կառավարիչները Հեթուամի վրայ դարմանալի եւ ապշեցուցիչ տեղեկութիւններ կը հաղորդէին Սուլթանին:

Սակայն այս տեղեկութիւնը վրէժխնդրութեան փոխուեցաւ, երբ Սուլթանին որդին գերի ինկաւ Հեթուամի ձեռքը, Սոսյ շրջանակները մզընուած կռուի մը մէջ: Այդ օրէն ի վեր, Հեթուամի մահը վճռուած էր արդէն. միայն, գործադրութեան համար զգուշութիւն հարկաւոր էր՝ չի վտանգել Սուլթանը սուլթանորդիին կեանքը, որուն պահպանութիւնը Հեթուամ յանձնած էր Գրեգորի: Իսկ այս վերջինը շարունակական թղթակցութեան ու յարաբերութեան մէջ էր Սուլթանի գործակալներուն հետ, որոնց օրը օրին կը հազորդէր անոր դերի որդիին առողջական վիճակը, ինչ՝ պէս նաեւ իր ծրագրերը, զանի փախցնելու համար:

Սպարապետին վստահութիւնը տակաւ կ'աւելնար Գրեգորի անձին եւ Գրեգոր կը դառնար կանչի բերդին հզօրագոյն մարդը, բերդատէրէն ետք, եւ նոյն իսկ կը սկսէր արհամարհել սպա-

րապետին կինը: Զարմանուհին, բնազդով կ'ատէր Գրեգորը:

Զարմանուհի քանիցս ջանացած էր սպարապետին աչքը բանալու, Գրեգորի կասկածելի ու կեղծ հաւատարմութեան մասին, սակայն սպարապետը կարեւորութիւն չէր ընծայած իր կնոջ խօսքերուն, որոնք կնոջական նախանձէ ներշնչուած են, կ'ըսէր:

Այսպէս, Հեթուամի սիրելի մարդը, դադունապահ մտերիմը դարձած էր Գրեգոր:

Եւ օր մը, չարաղէտ օր, Կանչի բերդին մօտակայ գիւղերէն աղերարկուներու ամբոխ մը կը դիմէ սպարապետին, տասնեակ մը վիրաւորներով ու սպաննուածներու արեւնոտ շապիկները բարձրացուցած օդին մէջ, եւ լալապին ու սրտահեղեք աղաղակներով օգնութիւն կը խնդրէ եգիպտական հրոսախումբերուն դէմ, որոնք արհաւիրք ու կոտորած կը սփռէին ամենուրեք, հուր ու սուրի մատնելով տիրազուրկ ու լքուած Գիլիկիան:

Սպարապետը չէր կրնար անտարբեր գտնուել այդ դժբաղդ գիւղացիներու դիմումին, որովհետեւ բոլոր այդ գիւղերը, իրենց բնակչութիւնով կը պատկանէին Կանչի բերդատիրոջ:

Ուստի, սպարապետին հրամանատարութեան տակ, անմիջապէս հեծեալզօրքի արշաւախումբ մը ձամբայ կ'ելլէ դէպքին վայրերը, հայրենի սահմաններէն վանելու համար ասպատակները:

Սակայն, եգիպտական այդ հրոսախումբերը Հեթուամ սպարապետին անսահման վստահու-

Թիւնը վայելող Գրիգոր կոչուած մարդակերպին խորհուրդովը կը գործէին: Ա՛յդ հրէշը, Հայու-  
 Թեան այդ վիժածը հրաւիրած էր զանոնք, այդ  
 կերպով Թակարդը ձգելու համար Հայոց սպա-  
 րապետը, եւ սուլթանին որդին գերութենէ ա-  
 զատելու Թագուն դիտումով:

Հայկական արշաւախումբը յաջողեցաւ մաք-  
 րել բոլոր աղէտահար գիւղերը Թշնամի հրո-  
 սակներէն, բայց, մեւս կողմէ, Գրիգոր գիտցաւ  
 օգտագործել սպարապետին բացակայութիւնը,  
 վաղուց պատրաստուած ջրադիրը գլուխ հանե-  
 րով:

Հեթում սպարապետը մեկնելէ առաջ, Գրի-  
 գորի հսկողութեանը վստահած էր սուլթանի  
 գերի որդին: Իսկ Գրիգոր, իրեն համախոհ քանի  
 մը դաւաճան արբանեակներով, Կանչի բերդէն,  
 ուր բանտարկուած էր արքայազուն իշխանը,  
 գիշերով կը փախչի, երթալ միանալու եգիպտա-  
 կան ջոկատի մը, որ Սսէն յատկապէս զրկուած  
 էր սուլթանի որդին ազատելու նպատակով:

Այս ջոկատը գիւղերէ յողթական վերադար-  
 ձող սպարապետին արշաւախումբին կը հանդիպի  
**Արիւնցի Չորին** մէջ, ու հոն, այդ ձորին մէջ,  
 Գրիգորի ձեռքով կը սպանուի Հեթում սպարա-  
 պետը:

Չարմանուհի, Կանչի բերդին մէջ առանձին  
 մնացած, երբ նոյն գիշերը կ'իմանայ Գրիգորի  
 փախուստը գերի արքայորդիին հետ, եւ երբ,  
 կը տեսնէ Թէ իր սիրականին վերադարձը կ'սւ-  
 շանայ, առանց վարանելու՝ առնացի տարագրով

կը զինուի, ձիուն վրայ կը նետուի, ու կը մեկնի  
 բերդէն, փախստականները հետապնդելու եւ  
 սպարապետը գտնելու համար:

Օրերով կը Թափառի լեռներն ու ձորերը, կը  
 հարցախուզէ, գիւղէ գիւղ կը պտտի, եւ ի վեր-  
 ջոյ, կը ստիպուի վերադառնալ Կանչի բերդը:

Արդ, այդ վերադարձի միջոցին է որ, գիշե-  
 րով կը հանդիպի Չարմայրի, Արիւնցի Չորին մէջ,  
 եւ կը տեղեկանայ եղեռնական եղելութեան:

Այս հանդիպումին յաջորդող բոլոր իրադար-  
 ձութիւնները, խրճիթին մէջ առաջին գիշերը,  
 քարայրին խորհրդաւոր մարդը, քոչաւոր կինը,  
 մարդասպաններուն ձերբակալումը, այս ամէնը  
 ծանօթ են եւ սպարապետին այրի տիկնոջ՝  
 Չարմանուհի հերոսուհիին զարմանալի գործերը  
 հետագայ սերունդներուն պիտի ծառայեն իբրեւ  
 օրինակ՝ Հայ կնոջ անձնուրութեան, հայրենա-  
 սիրութեան ու գերմարդկային արիութեան:

Գ Ե Ր Զ

“ԿԻԼԿԻԱ” ԳՐԱՏԱՆ ՄԷՁ  
Կ Ը Վ Ա Ճ Ա Ռ Ո Ւ Ի Ն

		Ղրգ.
Հեքանոս երգեր	Դ. Վարուժանի	100.—
Նալասարդ	»	60.—
Թժուառներ	Վ. Հիւկօի	240.—
Բժեկ. Տարեցոյց	Տր. Վ. Ղազարեանի	60.—
Մանուկներու առողջապահ.	Տր. Ա. Մեկպուրեանի	15.—
Գրիգոր Զօհրապ	Ա. Ալլոյտեանի	100.—
Ս. զգապատում	Մ. Աբ. Օրմանեանի	250.—
Յուշիկի Հայաստանի	Տ. Զիբուլիի,	

Մէկ գունատիպ քարտէս և 40 նկարքնե  
(նոր հրատարակութիւն. «Հայագիտութիւն») 50.—  
Ս. Բուկի. Խաղաղարհի Հայկ. Խաղեր և  
ժամանցներ՝ Զիբուլիի. պատկուած իզմիւր-  
եանց Մըցանակով: Նոր հրատարակու-  
թիւն «Հայագիտութիւն, Պուլիս, Պաշէ-  
րափու, Շիրին Խան Թիւ 5. զՅՂ պրակը 15.—  
Նաև Մեկրագեթի, Լուսաբերի և ուրիշ  
ծանօթ հրատարակութեանց Դասքն-  
թացքները՝ ամբողջական:

«Ճ Ա Յ Մ Ի Տ Ք»

Շարքաբերք Ս. զգ. և Գրական  
Տնօրէն-Խմբագիր՝ ՅՈՒՎ. ՀԱՆՆԵՍ ԱՍՊԵՏ

Եւսմանեայ 100, հասը 7<sup>1</sup>/<sub>2</sub> Դահ.  
ՀԱՍՑԷ՛ Պապը Ալի ձատտէսի Թիւ 58 Կ. Պուլիս



# ԲԱՌԱՐԱՆՆԵՐ

		Դր.
Հայ.—Սնդղ.	Չ. Փափագեանի	200.—
Սնդղ.—Հայ.	Մ. Մինասեանի	200.—
»	»	
»	Բրոժ. Յակոբեանի	250.—
Հայ.—Ճրան.	Իշխան Լուսինեանի	150.—
»	»	
»	Ե. Տէմրեհիպաւեանի	100.—
Ճրան.—Հայ.	Մ. Յովնանէտեանի	75.—
»	»	
»	Իշխան Լուսինեանի	600.—
»	»	
»	Նորայր Բիզանդացիի	800.—
»	»	
»	Մ. Նուպարեանի	150.—
»	»	
Հայկազեան	Ս. Գաբամանեանի	150.—

Ասանցմէ զաս Եփիկիա գրասունք ունի նաեւ ամէն տեսակ զիւրեր եւ հանդէսներ՝ մասշէլի զիններով: Կը գնէ հին ու նոր զիւրեր, քերքեր եւ ձեռագիրներ: Կը ստանձնէ ամեն կարգի տպագրական եւ հրատարակչական գործեր: Կը բաժանորդագրէ Օրաքերքերու եւ Պարբերականներու: Պատաս ունի Հայկ. Պատուիրակութեան առաձին եւ խմբովին Բաւոսում լուսանկարները՝ մեծադիր եւ փոքրադիր, եւ զանազան տեսակի ֆոտարքներ: Ունի նաեւ մասնաւոր տպասարէնօրին՝ լրագրական ազդերու համար:



7562

Հրատարակուիւմը «ԿԻԼԻԿԻԱ», Գրատուն

1. ԱՏՈՆԱՅԻ ԵՂԵՈՒՆԸ. Տեղեկագիր Յակոբ Պապիկյանի  
(Ֆրանսիա քր Փրեսանտ)ի յառաջաբանով

Գին 12.5 Դան.

2. ԱՐԻԻՆԻ ԶՈՐԸ Սմբատ Բիւրաշի

Գին 20 Դան.

3. ԱՐԵՒԵԼԵԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՒ ՀԱՅԿ. ՀԱՐՅՐ.

Սմբատ Բիւրաշի Գին 10 Դան.

Նոր յոյս տեսաւ ԱՌՐՍՍՓԻ ԱՐԿՐԻՆ ՄԷԶ

Հեղինակ՝ ՀԱՆՐԻ ՊԱՌՊԻ

( « Ժուռնալի պատերազմ. քղրակից » )

Յառաջաբան ՓՕԼ ՏԷՇԱՆԵԼԻ

Գին 50 Դան.

**ՄԵՐ ՀԱՍՑԷՆ**

«ԿԻԼԻԿԻԱ», Գրատուն

Թիւ 37 Գապրիսան փողոց

Ամերիկեան դեսպանատան դիմ

Կ. ՊՈԼԻՍ Բերա

Librairie La « CILICIE », ,

No. 37 Rue Cabristan, en face de l'Ambassade  
des Etats-Unis

CONS

891. 36  
P-75

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0627798

